

15844

15845

15846

15847

391.99


1.99

ԺԻԲ

ԿԱՊՈՒՏԻԿԵԼ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա.Գ.Ա.Գ.Ի. Ժ. Ս.Ս.Յ.Ա.Պ.Ա.Լ. Ե.Ա.Շ.Ի.



ՏՊԱՐԱՆ “ՇԱՀԱՄ, ԴԱԼԱԹԻԱ”

Ա. ՊՈԼԻՍ

1910

42'

Արտ Ե. Մանուկյան
պատճեն

• ԿԱՊՈՒՏԻՏԻԿԸ •

Տպագրութիւն՝ Հ. ԹիմրեԱ. Բեսան

689.57

8-31



Ժ Ի Բ

ԿԱՊՈՒՏԻԿԸ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

ԱԳԱՓԻ Ժ. ՍԱՅՍՎԱԼԵԱՆ



1910

3514

6899-57

Հիր

ՄԵՐ ԱՆՁԻԿՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Երկու դեմքեր են, մեկը աղջիկ մը՝ որ կը սերի յեղափոխական արիւնէ, վեհանձն, անկախ, ինքնաշխալ ու բմբոս, միւսը «բարձր դասու» տիկին մը՝ ունայնամիտ ու սնապարծ, գերի ցուցամոլութեան եւ ներկայացուցիչը բնանեկան կեղծիքի։

Անա ներոսուհիները այս վիպակին. որ քեեւ իր նակտին վրայ չունի բարոյազիտական ռամիկ յանձնառութիւններ, բայց որք՝ թերեւս նոյն իսկ այդ պատճառով, վսահ եմ քէ կարող պիտի ըլլայ շատ աւելի բարձրացնող ու դաստիարակիչ բնիքցանութիւն մը հայրայթել հայ աղջիկներուն՝ բան ո՛ եւ է բարոյախօսութեան պայմանադրական գիր։

Ինչքան հազուագիւտ են, հայ կեանի մէջ, ափսո՞ս, նոյն իսկ նոր սեռունդի մեր աղջիկներու շարժին՝ Անդուանեկները, եւ ո՛րքան ստուարարիւ սակայն հայ-Լոպար մարիզուհիները, աւելի եւս բազմապատկուելու ամեն հաւանականութեամբ։

Կը ցանկայի որ Անդուաների տիպարը՝ ըլլար սպաւորիչ հայելին մեր նորահաս աղջիկներուն, անոր մէջ տեսնելու համար քէ ի՞նչպէս կարելի է ըլլալ նկարագրով անկախ ու իննաշխայ՝ առանց կուսութեան, ազնիւ ու խորիս՝ առանց ռուկանի։

Մեր աղջիկները, ննուած բարոյապես, զուրկ անհատականութենէ եւ բոխչէ՝ քէ՛ հայրենի տան, քէ՛ վարժարաններու մէջ, քէ՛ ամուսնական յարկի իսկ։ Հայ տիկին մը՝ բարգմանելով այս վիպակը հայերենի, մաւորական ամենէն զեղեցիկ նուերն է որ կընէ իր հոյրեռուն։

Թ. ԶԱՐԳԱՐԱՆՑ

Կ. Պոլիս, 1910 Դեկտ. 1/14

3594-aub

6899-57

ԿԱՊՈՒՏԻԿԵԼ

Ս.

Մեծ սրահէն՝ զոր քառակուսի սրահ կ'անուանէին, խլացուցիչ ժիսոր մը կը բարձրանար:

Կրօնաւորուհիի մը հսկողութեան ներքեւ, որ վեր վար կը պտտէր ինքնաշարժ մեքենայի քալուածքով, ութինէն տասնիրհինդ տարեկան հարիւրի չափ պղտիկ աղջիկներ պարերդ մը կ'երգէին, կամ, աւելի ճիշտը, կը պոռային կոկորդալիր.

Սպանիայէն վերադարձին

Սրբ էնկրորան կեցուց իր ձին:

Հանգչիլ ուզեց, կանգ առաւ ան,

Ելաւ մինչեւ սարին վրանի:

«Եռտ վառեցէ՛ք, ըստ, կրակ,

Պիտի երբամ նընջեմ հիմակ:»

Սանելուգաշնակ ու թխուենի ձայները, հաստ կօշիկներ հագած երկու հարիւր փոքրիկ սոտքերու կանոնաւոր թփաստուքը, անընդհատ շարժումին արտազգած փոշին, կծու և սիրտխանուուուք հոտերով ծանրաբեռնուած մթնոլորտը՝ գրեթէ պժգալի երեւոյթ մը կուտային այս մեծ սրահին, որուն մերկ պատերը ալեթոյր կանանչով մը նկարուած, ու ալ աւելի մութ կանանչով մը նվերուած էին, և որուն միակ կահ կարասին կը կազմէին յախճապակիէ վիթ-

խարի վառարան մը , և պատերուն երկայնքին շարուած կարգ կարգ նստարաններ :

Քանի կը մօտենար զբօսանքին վախճանը , ժխորը հետզհետէ կը սաստկանար , աղաքը կ'ոռնային , որիքամոլ շտապանքով մը կանխաւ վրէժը լուծելով այն բռնի լուռթեան , որ զբօսանքին պիտի յաջորդէր :

Այդ վայրկեանին , կրօնաւորուհի մը ներս մտաւ , ու ետեւէն տասերկու տարեկանի չափ փոքրիկ աղջիկ մը , որ զարմացած կանգ առաւ , զիտելով եռուզեռուն ու փոշելից սրահը հետաքրքրութեամբ :

— Տղա՛քս , վայրկեան մը լուռթիւն , կ'աղաւ չեմ , — ըստ կրօնաւորուհին հաստու ձայնով մը , որուն սոյլը աղմուկը խափանեց :

Նոյն հետայն երգը դադրեցաւ . յանկարծ սմէնքը մէկ կանգ առին , ձախաւեր շարժումով մը աւարտելով սկսաւած սասումը , և իրենց ծիծաղկոտ գէմքերը ընդհուպ շննծու անուշութիւն մը և զգոյշ արտայատութիւն մը ստացան :

Խառնաշփոթ ձայներուն խոր լուռթիւն մը յաջորդած էր : Կրօնաւորուհին փոքրիկ աղջկան ձեռքէն բանելով , անշարժ և ուշադիր տղոց զարձաւ , և խօսքը շարունակեց .

— Նոր ընկերուհի մը կը բերեմ ձեզի , Անդուանէթ աը Շամբրէօ . կը յուսամ թէ գոհ պիտի ընէք զինքը :

Յետոյ , հրելով նորեկը դէսի կոհակի պէս աղեծածան աղջիկները , որոնք զայն զիմաւորելու համար առաջ կուզային , վերակացուհին կանչեց , ու ցած ձայնով սկսաւ խօսիլ անոր հետ :

Տղաքը անոմիջապէս Ծնորեկը շրջապատեցին , և սկսան ասդին անդին քաշկռակ զայն , ամէնքը մէկեւեղ հարցումներ ուղղելով իրեն :

— Ամէն բան սլիտի հասկցնենք քեզի . . . :

— Այս կողմը եկո՛ւր . . . :

— Զգէ նայի՞նք , Լիւտի Լը ֆէվը , կը վախցնես կոր զայն . . . :

— Դուն քու գործիդ խառնուէ , Պլանչ առ Բըրէօ . . . եթէ ինձմէ վախնայ , սէպէքք չէ , ինք կըրնայ ըսել :

Եկո՛ւր տես որ «նորեկը» ամենեւին վախնալու երեւոյթ չունէք :

Այդ կարճահասակ ու պնդակազմ աղջիկը , ուղիղ կեցած սրահին մէջտեղը իր ջղուտ սրունքներուն վրայ , որոնք իր բուրդէ կասկագոյն փոքրիկ շրջապղեստին կարճ քղանցքին տակէն կ'երեւային , հանդարտ անտարբերութեամբ կը դիտէք իր ներկայութեան առաջ բերած ազդեցութիւնը :

Աղուոր աղջիկ մը չէք , բայց թարմ էք ու աշխոյժ : Շատ երկար ձուաձեւ գէմքին վրայ , երկար քիթը կը ցցուէք այլանդակօրէն և անուղիղ : Բերանը շատ խոշոր , կարմիր ու խոնաւ թանձր շրթունքներով , ա'լ աւելի կը լայննար իր ժպիտին մէջ , բարութեամբ լի : Իր կանանչ աչքերը՝ շէկ զանակներով վահանակուած , կարճատեսներու յատուկ քթթումովը կիսախուփի ծանր արտեւանունք ներու ներքեւ՝ կ'երեւային կարճ ու դիսախոխւմազերէն թուած բայց քումայթ վարսի թելերուն մէջէն :

Նոյն մազերով սքօղուած լայն ու ցած ճակտին մէջտեղը , մեծ խորունկ խորշոմ մը կը զծագրուէք , որ զայն ուղահայեաց կերպով կը կարէք , քթին արմատին միանալով , և գէմքին վերի մասին խրստութիւն մը կուտար , անհամաձայն բերնին մանկական ու անոյշ արտայացութեան : Սաթի պէս

աղուոր մորթը վերջին աստիճանն նուռը էր, և մութ գոյն մազերու ներքեւ սխրալի պիտի դառնար, բայց իր գրեթէ ձերմակ մազերուն տակ, ու կ'երեւար։ Ականջը փոքրիկ, վարդագեղ ու բարեձեւ էր։ Խիստ երկար թեւերէն վար կախուած էին խոչոր ձախաւեր ձեռքեր, որոնք ամէնէն առաջ աչքի կը զարնէին։ Վերջապէս ամբողջութիւնը, տարօրինակ կերպով հակընդգէմ, իրական տգեղութիւններէ թէեւ զերծ, ապերախտ տարիք մը կը յատկանշէր։

Հարցումները անընդհատ կը տեղային։

— Ո՞ր կարգը պիտի մտնես . . . :

— Չեմ դիտեր . . . :

— Քանի՞ տարեկանն ես . . . :

— Տասերեք տարեկանն ես . . . :

— Ուրիշն հիմակուհիմա չորրորդին մէջ պիտի դրուիս . . . :

— Կարելի է այդ կարգին մէջ կը մնաս . . . յառաջադէմ ես . . . :

— Ո՞ր վարժարանը կ'երթայիր . . . :

— Վարժարան չէի երթար . . . :

— Վայ . . . ըսել է տունը դաս կ'ասնէիր։ Հիմա մայրիկդ պիտի վնասան . . . :

— Մայրիկ չունիմ . . . :

— Հասա հայրի կդ :

— Ան ալ մեռած է :

— Եա՛ . . . որո՞ւն տունը կը բնակէիր . . . :

— Հօրաքրոջս և իր ամուսինն տունը . . . պատասխանեց փոքրիկ աղջիկը :

Եւ քիչ մը այս բանի հարցաքննութենէն որանեղած, վրայ բերաւ .

— Բայց չեմ ուզեր որ իմ պատճառովս խողերնիդ ընդմիջէք . . .

Ամէն կողմէ բողոքեցին բարձրաձայն .

— Ի՞նչ փոյթ , դեռ շատ ժամանակ ունինք խազալու . . . քանի որ մեզ հանդարտ կը ձգեն այսօր , ասիթէն օգտուինք . . . , Մեզի նայող չկայ . . . Տիկին Լազարէսը Տիկին աղ Բրէմօրէլին հետ կը խօսի կոր . . . :

Անդուանէթ , երկու կրօնաւորուհիները դիտելով , հարցուց .

— Տիկին աղ Բրէմօրէլը ո՞րն է :

— Կարճահասակը . . . ինչո՞ւ հարցուցիր . . . :

— Որովհետեւ իր եղբայրը կը ճանչնամ , մեր տունը կուգայ . . . :

Այս լուրը կարծես աշակերտուհիները չափազանց զուարձացուց :

— Եղբայր ունի եղեր , հէ . . . ի՞նչ տեսակ մարդ է . . . :

— Ոչ երիտասարդ է , ոչ ալ գեղեցիկ . . . իրեն կը նմանի . . . պատասխանեց Անդուանէթ , մաքէն չանցընելով որ իր խօսքերը խնդուք պիտի պոռթ-կացնէն :

— Կամաց խօսէ՛ , չելէ ըստածդ լսէ . . . սատանայի պէս չար է . . . Մեր զասարանին զրօնանքի կառավարչուհին է :

— Վայ . . . հապա մի՞ւսը , զիս հոս բերո՞ղը . . . :

— Ա՛հ , անիկա Տիկին Լազարէսն է , ընդհանուր զաստիարակուհին :

— Ա՞ն ալ չար է :

— Ո՞հ , այս . . . դիտե՞ս արգեօք , քեզ վո՞քը նոնջարանին թէ մեծին մէջ պիտի դնեն . . .

— Բայց ես հոս չպիտի պառկիմ . . . միայն ցուրելիները հոս պիտի ճաշեմ , ժամը եօթին պիտի մեկնիմ . . . :

— Ի՞նչ երջանկութիւն — պոռաց վարդագոյն այսերով և զառնուելի մը պէս զանգրահեր, սիրուն մանկիկ մը, — պիտի տեսնես թէ հանրակառքին մէջ որչա՛փ կը զուարձանանք . . . :

Այդ պահուն տամնորդից տարեկան երկայնահասակ աղջիկ մը ներս մտաւ, երաժշտութեան տեսրակ մը թեւին տակ: Անդուանէթ զուարթութեամբ անոր առջեւը վագեց:

— Ահ . . . Գլուխ . . . :

— Վայ, դուն ես . . . բա՛րի լոյս, Դուանօն . . . դուն ալ հոս ինկար հա՞ , խեղճ աղջնակս . . . պիտի տեսնես, ինդարու տեղ չէ հոս . . . զուարձմանալը միտքէդ համէ . . . :

— Վայ . . . դոչեց փոքրիկ աղջիկը խռոված :

Եւ տեսնելով որ գեռատի աղջիկը զրան կողմը կ'երթայ, հարցուց.

— Կ'երթա՞ս կոր . . . Գլօ՛տի :

— Անջո՞ւշտ . . . դաշնակի գասիս երթալու համար սրահէն կ'անցնէի . . . ես մեծ վարժարանն եմ . . . ալ ծերացաց ես . . . :

Զանգակ մը հնչեց. յետոյ Տիկին ար Բէմօրէլ զրքի ձեւով փայտէ բան մը գոցեց ուժգնութեամբ, որ չոր գանգիւն մը հնանց ու խօսակցութիւնները ընդուազ գագրեցան, խկոյն աղմուկները վերջացան, տեղի տալով խոր լոռութեան մը, որ Անդուանէթը սառեցուց : Ամէնէն մեծ աշակերտուհիներէն երկուքը սրահէն դուրս ելան, և երկար նստարաններ ըերին, որմնք սովորական տախտակի մը չափ լայն էին, և զանոնք իրարու քով դրին այնպիսի ձեւով մը, որ մէկ ծայրը բաց քառակուսի մը կաղմուեցաւ. յետոյ, պարկերով լեցուն կողովներ բանած, որոնց վրայ աշակերտուհիներուն կրած

թիւը զրոշմուած էր, նատարաններուն շուրջը դարձան, պարկիերուն ամէն մէկը գնելով հնի, ուրիշաքանչյուրը եկեր, շիփ շիտակ անկուեր էր, սրաննեղած ու կախ դէմքով մը սպասելով :

Անոյշ ու մտածկոտ գէմքով աժդոյն կրօնաւուրուհի մը, Տիկին ար Բրէմօրէլին մօտեցաւ, որ քանի մը խօսք բառ անոր : Յետոյ, գրասեղաններու միջեւ գանուած քառակուսին մէջ, փոքրիկ սեղանի մը առջին նստաւ, և նշանը տուաւ. աշակերտուհիները, ամէնքը մէկ ծունկի եկան և բարձր ձայնով աղօթք մը ըրին, զոր Անդուանէթ չէր գիտեր, երկրորդ նշանի մը, ամէնքը ոտք եկան միահաղոյն, ու յետոյ նստան ձեռագործնին բացին: Անդուանէթ՝ ոտքի վրայ, գրասեղաններէն մէկուն ծայրը, կրօնաւորուհին ևտին մոսցուած՝ հարցուց .

— Ո՞ւր պիտի նստիմ ես . . . :

Իր լուրջ ձայնը թնդաց լուռթեան մէջ: Տղաքը դայթակզած՝ ակնարկ մը փոխանակեցին իրարուհիս .

— Սըսդ . . . Լոէ՛ . . . Կոմմա՛ց . . . Զա՛յնդ կտրէ . . . մրմռացին ամէնէն համարձակները :

Պատիկը, զարմացած չորս գին կը նայէր՝ առանց հասկնալու թէ ի՞նչ յանցանք գործեր էր :

Կրօնաւորուհին անոր դառնալով խուզարկունայուածք մը արձակեց վրան՝ իր տրառում, մտացի աչքերովը :

Օրիորդ Պլանչ ար Բոէօ ոտքի ելաւ, հարկ դաւտելով բացատրութիւն տալ .

— Ետքեկ մըն է, Տիկին . . . դեռ չի գիտեր . . .

— կը տեսնեմ կոր, տեղդ նստէ՛ :

Եւ Անդուանէթի դառնալով .

— Հո՞ս եկուր, աղջիկս, կէս-պիշերօթիկ ես . . .

— Այո՛ , քոյրս . . .

Արտասառվոր յուզում մը յառաջ եկաւ , զսպուած քրքիջներ շրջեցան զբասեղաններուն եախն . բոլոր աշակերտուհիները արմուկով զիբար կը հրմշարկէին , փափալով .

— Ո՞հ . . . Իոյրս ըստու Տիկին Պէազրիսին . . . Լիւնէն եկեր է ինչ է . . .

Պղափիկը լսեց ու մինչեւ մաղերուն արմատները կաս կարմիր կտրեցաւ :

— Կը տեսնեմ որ տիմար բան մը բրի—ըստ կրօնաւորուհին՝ որ ուշադրութեամբ կը զիտէր զինքը—բայց չեմ գլուեր թէ ի՞նչ անուն պէտք է տամ ձեզի . . . իմ ճանչցած կրօնաւորուհիներուս ամէնուն ալ , մայր իմ , կամ Իոյր իմ կ'ըսեն . . .

Տիկին Պէազրիս ժայռեցաւ :

— Մեզի տիկին կ'ըսեն . . . եռ տիկին Պէազրիսն եմ , ձեռագործի վարժուհիդ . . . քու անունդ ի՞նչ է :

— Անդուանէթ է , բայց Դուանօն կ'ըսեն . . .

— Անդուանէթ միայն . . .

— Անդուանէթ ալ Շամբրէօ . . .

— Վա՛յ , վա՛յ , ազուոր անուն մը . . . մեծ Շամբրէօին ազգականներէն ես :

— Այո՛ , տիկին :

— Ի՞նչ աստիճանի ազգականութիւն ունիս . . . զիտէ՞ս :

— Այո՛ , զիտեմ թէ Շամբրէօն՝ հօրս պատին էր . . .

— Շատ ազուոր բան է ատիկա . . . անանկ մը աշխատելու ես որ շատ զիտուն ըլլաս , այդ նշանաւոր մեծ հօրդ արժանանալու համար . . . ուստեմը կը սիրե՞ս . . .

— Ո՞հ , ո չ—ալատասիսանեց փոքրիկը , թափով մը :

— Տիկին Պէտքրիս նորէն ժագտեցաւ ու հարցուց .

— Զեռտպործի աշխատա՞ծ ես բնաւ . . .

— Այո՛, ախիկին . . .

— Ի՞նչ կրնաս ընել :

— Մեծ բան մը չեմ դիտեր :

— Լա՛ւ, ազքատի մը համար սա փոքրիկ գտակը պիտի կարես, կրնա՞ս . . .

— Կարծեմ թէ կրնամ . . .

— Նայինք ո՞ւր պիտի նստիս . . . Ահա՛ւասիկ, հո՛ս, Լիւսի Լըֆէվրին և Լուիդ ար Մօնվէլին մէջ-տեղը . . .

Իրեն ցոյց տրուած տեղը նատելով, Անդուանէթիր քովի աղջիկները կը դիտէր :

Լիւսի Լըֆէվր տամնընինգ տարեկան աղջիկ մընէր, բաւական կանոնաւոր գեղեցկութիւն մը ունէր, ուղիղ քիթ մը, նեղ, մեծ ճակատ մը՝ որուն վերջը չէր գար : Լաւ գծագրուած շրթունքները նուրբ ու գոհաստ էին, ոռոնգերը սեղմուած ու անշարժ, վիզը շատ երկար, ձեռքերը շատ վայելչածե :

Բնդհակառակը, Լուիդ ար Մօնվէլ, թարմ ու լեցունկէկ այտերով գիրուկ աղջիկ մըն էր, անհանգարտ շարժումներով, փողի ձեւով քիթ մը ու լրբենի կերպարանք մը ունէր : Երկուքն ալ Անդուանէթին պէս կէս-դիշերօթիկ էին :

Բնդհուառ, Լիւսի գէպի ետին ծոեցաւ, այնպէս որ իր նորեկ ընկերուհիին ետին պահուըտեցաւ, և առանց շրթունքները շարժելու, խեղդուկ ու խուճայնով մը հարցուց .

— Մեծ հայրդ ի՞նչ ըրած է որ . . .

Ապշած, Անդուանէթ անոր նայեցաւ առանց պատասխանելու :

Օրիորդ Լիւսի կարծելով որ չէր լսած, հարցումը կրկնեց.

— Այս . . . մեծն Շամբեկօ, ինչպէս տիկինը ըստ . . . ի՞նչ կարեւոր գործ բրած է:

— Պատմութեան մէջ կրնաս կարդալ . . . պատասխանեց Անդուանէթ, իր բնական ձայնովը, առանց քաշուելու:

Այս անգամ, ընդհանուր ապշութիւն տիրեց: Լիւսի Լըֆէվր այս վարժունքին զէմ բողոքեց «Աստեած իմ, լսուած բան է» գոչելով շողոմութեամբ:

— Ազգի'կս—ըստ տիկին Պէաղրիս քաղցրութեամբ— պէտք է որ լսես . . .

Եւ Անդուանէթին շարժումը անսնելով, հարցուց.

— Լիւսին հետոյ խօսեցաւ, այնպէս չէ . . . ի՞նչ ըստ . . . :

— Ինձի ըս . . . ոչի՞նչ, տիկին . . . ոչի՞նչ . . . պատասխանեց փոքրիկը, տեսնելով որ շրջապետին քզանցքէն կը քաշէին իրբ ազգաբարութիւն:

Տիկին Պէաղրիս խիստ զէմք մը առաւ.

— Երբե՞ք պէտք չէ սուտ խօսիլ . . . նոյն խոկընկերուհիկ չքմեղելու համար . . . պատասխանէ . . . :

— Էհ, ըսիմ, հարցուց թէ Շամբրէօ ի՞նչ բրած ունէր . . . ևս ալ իրեն ըսի թէ պատմութեան մէջ կրնար կարդալ . . . ահա . . . :

— Ազգի'կս, զբոսանքի ժամէն գուրս՝ խօսիլը արգիլուած է, լսու ուշաղրութիւն ըրէ, եթէ նորէն սկսիս, կը պատժուիս . . . :

Վայրկեան մը վերջը, Լուիլ աը Մօնվէլ ինքն ալ, իրբ թէ մկրատը գեանէն վերցնելու համար, ծոհցաւ և ըստ Անդուանէթին.

— Եթէ դուն պատմութեան մէջ նշանաւոր մեծ
հայր մը ունիս, իմ հայրիկս ալ քաղաքապեա է . . . :

— Վայ . . . մրմնջեց քաղաքավարութեամբ փոքր-
իկը, որուն համար ասիկս նշանակութիւն չունէր:

Այն առեն, Լիւսի, ի՞նքն ալ, գետինը բան մը
ձգելով, Անդուանէթին մօտեցաւ և կամացուկ մը
ականջին փափաց .

— Իմին հայրս ալ Թուրպիլի ամէնէն նշանաւոր
հոսարն է :

Տիկին Պէազրիսի ձայնը բարձրացաւ .

— Լուկ'յան Մօնվէլ, Լիւսի Լըֆէվր և Ան-
դուանէթ ար Շամբրէօ, երեքնիդ ալ կը նշանա-
կեմ, արգելքիս հակառակ խօսած ըլլանուդ հա-
մար . . . :

Եւ, սեղանին վրայէն սեւ բուրդէ ծածկոյթով
պատած գրքոյկ մը առնելով, մատիտով գրեց :

Անդուանէթ յանկարծ ելաւ կայնեցաւ, ու բար-
կացած ձայնով մը ըսաւ .

— Զհասկցայ թէ ի՞նչ կ'ընէք ինծի, բայց ինչ որ
ալ ըլլայ անիրաւ է . . . խօսով ես չեմ . . . Ուրիշ-
ները ինծի հետ կը խօսին շարունակ, վերջապէս ի-
մին ալ համբերութիւնս հատաւ :

Տիկին Պէազրիս զայրացած ոտք ելաւ, և զուռը
ցուցնելով .

— Օրին բդ ար Շամբրէօ . . . դուքս ելէք . . .

Աշակերտուհիները, սարսափած նորեկը կը զի-
տէին, երբեք այդպիսի դէպք մը չէր պատահած :

Անդուանէթ առանց պատասխանելու դուքս ե-
լաւ: Երբ զրան անդիի կողմը անցաւ, երկար շունչ
մը առաւ . . . Մւգ . . . Որչափ գոհ էր դուքս ելլե-
լուն, կը խեղգուէր կոր . . . այն, բայց ասանց վեր-
ջը ուր պիտի երթար . . . Սկզբնաւորութիւնը դէշ

էր . . . Ի՞նչ յանցանք գործած էր որ վիճակը կը վռնտէին : Արդարեւ եղածը կատու մը ծեծելու արժանի չէր : Հիմա ո՞ւր պիտի երթար . . . դեռ ժամը երեքն էր ու իրիկուան դէմ կ'արձակուէին :

Իր շուրջը զիտելով , փոքրիկը տեսաւ որ քարէ սիւներով ահագին անդաստակի մը մէջ կը դանուէր . այս անդաստակը , որ տեսակ մը քառուղի էր , կամարածև պատուհաններով չորս ճեմելիքներու կը յանդէր . մէկ կողմէն՝ կաղնեփայտէ մեծ դուռ մը , սքանչելի քանդակներով զարդարուն , մատուոր կը տանէր . զիմացը՝ պարտէզին վրայ նայող լուսամուտ մը կար :

Անդուանէթ , անձրեւէն մտրակուած ապակիին վրայ փակցուց քիթը , պարտէզին լայնածաւալ մարմանդները , հինաւուրց ծառերը տեսնելով , առանց տատամսելու , դուրս նետուեցաւ : Դուրս ելլելուն պէս , երեսը հովին տուած՝ սկսաւ վագել , օդը ծծելով , խորունկ եղափորներուն մէջ ցատկուելով , և վերջին ծայր կը հրճուէր տեղատարափին տակ երեսը մտրակուելուն , երկինքն ու գալարիքը տեսնելուն , ներսը՝ այդ մեծ սրահին մէջ , իրեն չնմանող աղջիկներուն մէջտեղը կրած անտանելի բռնադատութենէն խոյս տալուն համար : Եւ խորհելով որ հետեւեալ օրը , թերեւս նոյն իրիկունն իսկ հարկ պիտի ըլլար երթալ նստիլ նորէն «այն ջրհանի լծակի պէս երկայն աղջկան , որուն հայրը նօտար էր» , և «գիրուկ սմսեղուկին մէջտեղը , որուն հայրը կուսակալ էր» , — խօլ , անհեթեթ վախ մը , և աղատ ըլլալու բուռն բաղձանք մը զգաց , ու հաստատամտութեամբ մտածեց :

— «Աւելի աղէկ է որ փախչի մ . . . :»

Ուստի սկսաւ դեղերիլ , ասդին անդին փնտուելով

Հուառը : Սէնդ-Ինեսափի վանքը վաղեմի մենաստան
մըն է, շատ հարուստ և շատ նորաձեւ միաբանու-
թեան մը ջանքերովը, ժամանակին ոգւոյն համաձայն
վերանորոգուած : Թուրպիլիէն մղոն մը հեռու, սքան-
չելի պարտէզի մը մէջտեղը կառուցուած, նոյն միա-
բանութեան պատկանող գետիններէ և ագարակներէ
շրջապատուած այս վանքը, վայելչասէր դասակարգին
պաշտելի կուռքն է, և հետեւաբար անդիի աշ-
խարհքինն ալ : Տեղացոց աչքին աղէկ կրթուած չի
նկատուիր աղջիկ մը որ, «Սէնդ-Ինեսափի տիկիննեւ-
րուն» քովէն ելած չէ :

Շատ անզամ, վանքին մէջ բանտարկուելէ ա-
ռաջ—ինչպէս Գլօտին տը Կէլտըր կ'ըսէր—Անդուա-
նէթ, Սէնտ-Ինեսափի առջեւէն անցած էր Ժէրմէնի՝
այսինքն ծերուկ կառապանին հետ, ոտքով կամ
ձիով պատած միջոցին : Մինչեւ Լուաոին ափունքը
տարածուող անհուն մարմանդները տեսնելով, հիա-
ցած մնացեր էր . կը մտածէր թէ ինչ աղուոր պի-
տի ըլլար եթէ այդ գեղեցիկ, թաւշադալար ու թար-
մաւէտ գորգերուն վրայէն վազվրոտէր, և մանա-
ւանդ գլորակէր անոնց մէջ : Երբ հօրաքրոջը ամու-
սինը շատ մը դարձուածքներով, իմացուցեր էր ի-
րեն թէ վանքը պիտի դնէին զինքը, շատ ուրախա-
ցեր էր, խորհելով որ ուրիշ աղոց հետ պիտի խա-
ղար : Որովհետեւ յաճախ միս մինակ կը մնար, և
ինք այնչափ սէտք ունէր խաղալու : Խենթի պէս,
կատաղօրէն կը սիրէր խաղալը : Անխոնջ, ուժով,
տոկուն, շատ մանուկ հասակէն, ամէն տեսակ
մարմնաւկան մարզանքներու ճկած, քսանրչորս
ժամ, առանց անօթենալու, առանց քունը գալու,
կրնար վազել, լողալ, ձի հեծնել, մարմնամարզ
կամ սրախաղութիւն ընել :

Եւ ահա՛, վերջապէս մտեր էր այդ վանքը՝ ուրուն այնչափ կր բաղձար . . . Յայց ի՞նչ յուսախափութիւն . . . Ո՞հ, Գլուխին իրաւունք ունի եղեր . . . Զուարձանալու տեղ չէ եղեր . . . : Վերջապէս, ա՛լ սիստի փախչէր, ետքը, անշուշտ հօրաքրոջը և անոր ամուսնին խօսք կը հասկցնէր :

Տեսնելով որ Լուսոր աջ կողմը կ'ինար, այդ ուղղութեամբ զլուխը կախ սկսաւ վազել: Անձրեւ հետզհետէ կը սասականար: Յանկարծ, ծառուղի մը դառնալու միջոցին, Անգուանէթ կրօնաւորունիի մը զարնուեցաւ ուժվին, որ դէպի իրեն կուզար, կարմիր բամպակէ հովանոցի մը տակ պատապարուած, ու սոքերովը քաշքալով ծանր մոցկեր, որոնք կակուզ հողին մէջ կը միտուէին:

Շուտ մը մէկ կողմ նետուեցաւ, որովհետեւ տիկին Լազարէսը ճանչցեր էր: Կբօնաւորունին որ ազարակէն կը վերադառնար, յուղուած ու մտասանջ կանգ առաւ:

— Ի՞նչ ովասահեցաւ, աղջի՛կո . . . առանկ ուր կը վարեիր կոր . . . ինչպէս զուրս ելար:

Անգուանէթ վարանեցաւ, որ և է բացատրութիւն մը վնասուելով. և բան մը չգտնելով, անկեղծօրէն պատասխանեց.

— Շիստկը ըսե՞մ . . . կը փախչէի կոր . . . :

— Կը փախչէի՞ր կոր . . . ուր . . . :

— Տու ուր . . .

Եւ երկու խօսքով, բացորոշ և յատակ կերպով, եղածը պատմեց, առանց ինքզինքը տրդարացնել ջանալու:

— Կը տեսնէք, ամելի՛ն —յարեց վերջապէս, — ևս երբե՞ք չսիստի կարենամ վարժուի՛լ . . . կը խեղդուիմ, այն հաստ պատերով մեծ սրանը կը վախ-

ցընէ կոր զիս . . . յետոյ , շարունակ անանկ մը կը խօսին կոր հոն , որ կարծես հիւանդ կայ . . . շատ արխուր բան է . . . :

Տիկին Լազարէսի անկիւնաւոր դաժան ու խոչոր դէմքը բարեբոյր ժպիտ մը ծամածուեց , և փոքրիկ աղջիկը իրեն քով , հովանոցին տակ քաշելով , ըստ .

— Եկո՛ւր նայիմ , սիրելի աղջիկս , խելքդ գըլուխտ ժողվէ՛ , այդ ամէն բաներուն շատ դիւրաւ սիտի վարժուխտ , հիմա նոր ըլլալուն՝ դէշ կուգան քեզի . . .

Փոքրիկ աղջիկը իր անդոյն բաշը թօթուեց , ուրիշ անձրեւի կայլակներ սլացան :

— Զեմ կարծեր , ըստ :

— Այո՛ , Այո՛ — յարեց կրօնաւորուհին գորովալից ու համողակեր ձայնով մը , որ բնաւ չէր նմաներ առառան դաժան ու չչող ձայնին , — այո՛ . . . ևս ձեռքովս քեզ տիկին Պէտքրիսին քով կը տանիմ , և կը ներէ քեզի , շատ բարի է ան . . . :

— Անանկ կ'երեւայ կոր , ընդմիջեց եռանդով Անթուանէթ , ասոր համար չզիմազրեցի իրեն . . . Ա՛հ , եթէ անոր տեղ միւսը ըլլար , որուն եղբայրը , սա խոչոր գնդապետը մեզի կու գայ , անանկ դիւրաւ չպիտի կարենար զիս դուրս վռնաել . . . :

— Ինչո՞ւ համար — հարցուց տիկին Լազարէս , ինդալու փափաքը դժուար զսպելով , — տիկին աը Բրէմօրէն ալ պատուական կին մըն է . . . :

Անթուանէթ բողոքեց .

— Բարի՞ . . . սաշափ խոչոր քիթովը . . . անկարելի՛ բան :

Կրօնաւորուհին ասկուշ կրթած իր նորեկ աշակերտուհին տարօրինակ բնաւորութենէն ու խօսակցութեան եղանակէն , որուն կը շահագրգուէր

արդէն, հստկցաւ թէ ատանկ պղտիկ վայրենի մը ամէն բան կրնար ընել:

—Մտիկ րրէ, —ըսաւ փոքրիկին, որ ծառուզիին թանձր ցեխին մէջ, տաքովը ծակ մը փորելով կը զբաղէր — երբ քեզի համար նոր եղած կանոնի մը մէկ կէտը զարմացնէ կամ նեղացնէ քեզ . . . երբ խորհուրդի մը կամ միսիթարութեան մը պէտք ունենաս, ինծի եկուր, ինծմէ չես վախճար, այսպէս չէ . . . :

— Ո՞հ, ամենեւին, աի՛կին . . . ինծի ըսածնին սուտ է եղեր, ընաւ չար չէք դուք . . . :

— Վայ, ատա՞նկ ըսին . . . ո՞վ ըսաւ . . . :

Փոքրիկը կարմրեցաւ :

— Գիտէք թէ չեմ կրնար ըսել:

Տիկին Լաղարէս նորէն սկասաւ քակել: իր հովանոցին տակ պատսպարելով Անդուանէթը, որ լոիկ մնջիկ կը գրողէր, իր «վերամուտքին» վրայ մտածելով:

Ամէն բան յաջող գնաց, տիկին Պէազրիս բարութեամբ ընդունեց յանցաւորը, և նախաճաշէն վերջը, զրօսանքի միջոցին անոր տեղը որոշեցին:

Նստելիք զրասեղանը ցաց տուին, վեհաչուք լիւսին քով, աջ կողմի չարքին վերջին ծայրը: Յետոյ, չորորդ կարգին դասերուն ներկայ զանուեցաւ, բայց այն իրիկունը բան մը չնարցուեցաւ իրեն:

Երբոր, ժամը եօթնին, Անդուանէթ, վրան զըլուխը ցեխոտած, տուն գնաց, հօրաքոյրը վախցաւ՝ կարծելով որ ցորեկօթիկ տղաքը բերող հանրակառքէն վար ինկեր էր:

— Ո՞հ ո՞չ . . . — ըսաւ փոքրիկը իր ցեխոտած հագուստաներուն նայելով — պարտէզին չորս կողմը . . . պտտկեցայ, անկէ եղաւ:

Եւ երբ հօրաքրոջը ամուսինը հարցուց թէ, այդ առաջին օրը գոհ մնացե՞ր էր, յայտարարեց թէ Սէնդ-Ինեասի մէջ հոգին պիտի ելլէր, սակայն խոհեմութիւն սեպեց լոռութեամբ անցնիլ այն դիպուածին վրայէն որ վաճաքին մէջ պատահած էր իրէն, առաջին օրն իսկ :

Շատ գոհ էր նորէն տուն դառնալուն . . . զաւասի այն մեծ ու հին ապարանքը՝ ուր սակայն գրեթէ դուարձութիւն մը չունէր :

Մանկութենէ որր՝ տարտամ կերպով կը յիշեր իր հայրը, գեղեցիկ ու բարձրահասակ, ազմկայոյդ երիտասարդ մը, որ միշտ կը խնդար երբ բարկացած չըլլար, բայց կը բարկանար երբ խնդալէ դադրէր :

Մեռած էր, Անգաւանէթը իր քրոջը պաշտապահութեան յանձնելով, կամ աւելի ճիշտ, իր քեռայրին՝ ալ Լօպուր մարքիդին, որ այն միջոցին Սթօքհոլմի մէջ դեսպան էր : Պարոն ալ Շամբրէօ փափաքած էր որ իր աղջիկը թուրվիլի այդ հինաւուուրց ապարանքին մէջ բնակէր, ուր ծնած էր, մինչեւ որ դաստիարակութիւնը աւարաէր . կը յուսար որ հօրաքոյրը պիտի ուզէր անոր հետ ապրիլ . զիտէր թէ Պ. ալ Լօպուր, քաղաքական գործերէն զզուած, երկար ատեն չպիտի հետեւէր իր ասպարէդին, և թէ ամէն պարագայի մէջ, իր կինը այլեւս չպիտի հետեւէր իրեն օտար երկիրներ : Մարքիդը զայն իր հետ պտացնելէ հրաժարած էր, ուրովհետեւ անոր զռեհիկ ու խոռվարար վարմունքը և անտանելի նկարագիրը շարունակ փորձանքներ կը բերէին զիտուն :

Արգարեւ Միլանի ալ Շամբրէօ, ալ Լօպուր մարքիդուհին, իրապէս տարօրինակ անձ մըն էր : Իր

բարձրադիտակ ուղիղ հասակովը , որ հակառակ քառասուն տարիներու ըեռին , գեռատի աղջկան մը հասակին չափ նուրբ մնացած էր , իր ցածրիկ ուսերովը , երկարաձիգ վիզովը , սեփ սեւ մազերովը ու աչքերովը , և նրբազիծ շրթունքներովը , տարօրինակ կերպով վայելուչ կին մը կ'երեւար՝ զինքը զիսպուածով իր հանգարտ նստած միջոցին տեսնողին . բայց բերանը բացածին պէս կերպարանափոխ կ'ըլլար : Պոռալով կը խօսէր , գլխէն եկած սայրասուր ձայնով մը , որ քանի ոգեւորուէր , այնքան գոենիկ կը զառնար . մարդիզուհին «աենդուն»ներու դասակարդին կը ոպատկանէր : Ամուսինը , ծառաները , բան ծախողները «այո՛»ի մը , կամ «ո՛չ»ի մը պատճառով ծիծաղաշարժ բառերով կը կշտամբուէին : Տիկին ար Լոպուր , թէպէտ շատ խելացի , բայց հասարակ խօսակցութիւն մը ունէր , տոաջուրնէ պատրաստուած նախադասութիւններով պաճուճուած , զորս Պ . Բրիւտօմ չպիտի արհամարհէր : Ուրիշներու խօսակցութիւնը կ'ընդմիջէր , և սոսկալի կերպով կը բարկանար , եթէ ի՞նք խօսած միջոցին , ուրիշ մըն ալ համարձակէր խօսիլ : Ասոր հետ մէկտեղ , իր վարմունքի եղանակը ողորմելի բան էր : Ահռելի կերպով պշըստէր՝ կ'ուղէր որ բոլոր այրերը մինչեւ իր ոտքը խոնարհին , և ըմբռասացողներէն անգութ կերպով վրէժ կը լուծձէր : Մէկ քանի տարի , երբ ամուսինը զինքը ասդին անդին հետը կը սբացնէր , հարկ եղաւ շարունակ դեսպանատան պաշտօնները փոխել : Այսինչը շատ վութեատ էր , և Պ . ար Լոպուր խոհեմութիւն կը սեպէր զայն ուրիշ պաշտօնի մը զրկել .— անչուշտ բարձրացումով մը .— այնինչը մարդիզուհին փափաքածին չափ վութեատ չէր , որուն անտարերութենէն վիրաւորուած , տիկինը ամէն հնարք

կը բանեցնէր մինչեւ որ հոնկէ ճամբել տար :
Կարծ խօսքով, հարկ եղաւ մարդիզուհին ու-
ղեկցութենէն հրաժարիլ : Բոլոր կեանքին մէջ ան-
գամ մը միայն ամուսինը ձայնը բարձրացուցեր էր,
պահանջելով որ իր կինը Թուրվիլ դառնայ, ուր կը
ընակեին տակաւին իր եղբայրը և Շամբրէօ ընտա-
նիքին մէկ քանի տնդամները : Հան, մարդիզուհին
շարունակեց իր վերջին ծայր այլանգակ կեանքը,
զոր ոչ եղբօրը մահը, ոչ ալ Անդուանէթին ներկա-
յութիւնը կրցան քիչ մը կարգի դնել : Երկու տա-
րիէ ի վեր, Պ. ար Լոռուր, վերջնականապէս հրա-
ժարելով իր պաշտօնէն, եկեր ինքն ալ Թուրվիլ
հաստատուեր էր :

Որբ աղջկան հարստութիւնը, որուն խնամակալն
էր, իր ինամքին կը կարօտէր, և իր աներձագը
մեռած պահուն աղաչեր պաղատեր էր իրեն որ,
Անդուանէթը երբ մեծնար, հօրաքրոջը քով մինակ
չձգէր : Ա՛լ ժամանակը, եկեր էր որ մարդիզը քո-
վերնին դառնար : Փոքրիկ աղջիկը, ինք իր զվատուն
ձգուած՝ խնդ ու խելառ կը մեծնար ինչպէս որ
կրնար : Զայն հարցաքննելով, մարդիզը հասկցաւ
որ իր կինը ութ օր միայն անով կը զբաղէր, և
յետոյ ամիսներով երեսն խել չէր նայեր, երբ խելքը
ուրիշ տեղ ըլլար :

Անմիջապէս, իր հօրաքրոջ ամուսինն հետ փոք-
րիկ աղջիկը բարեկամ եղաւ :

Անդուանէթ շատ չափաւոր կերպով կը սիրէր իր
Միլանի հօրաքրոյրը, որուն պոտչտուքներէն ու ձե-
ւերէն շատ կը նեղուէր, և յետոյ, առանց պատ-
ճառը դիանալու, — հակառակ իր բացարձակ ան-
մեղութեան — տարտամ բաներ մը կը կառկածէր
անոր վրայ, որոնց ինչ ըլլալը չէր հասկնար :

Օրինակի համար, Տիկին առ Լոպուրի իր ամուսնին հետ խօսակցելու կերպը աղուն սրտին կը դրագչէր. այդ լուրջ ու խստաբարոյ մարդը որ տարին երկու երեք անգամ միայն թուրպիլ կու գար, հաճելի էր պղտիկ աղջկան. բարի կ'երեւար անիկա իրեն, ու հակառակ անոր ցուրտ կերպարանքին, ձգտում մը կը զգար անոր նկատմամբ:

Ծառ անգամ ալ ծառաներուն իրարու հետ խօսած ատեն վրայ կը համնէր: Սպասաւորները վերջին ծայր կ'ատէին մարդիկունին, և անոր վրայ խօսած ատեննին, բառերնին չէին կշռեր: Թէև, բարի Անգուանէթը արգիրած էր իր ներկայութեան «տիկին մարդիկունին» վրայ այդ լեզուով խօսելնին», բայց շատ անգամ, աղուն միշտ բայց, փոքրիկ ականջներուն կը համնէին անոնց խօսակցութենէն հաստածներ, որոնք իր հետաքրքրութիւնը կ'արթընցնէին:

— Զայներնիդ կտրեցէ՞ք — կ'ըսէր սպասունին, — կ'ելլէ կը լսէ՞ . . . անշուշտ հօրաքոյրը Ջղիկին մէլին է՞ . . . բայց ի՞նչ հարկ պղտիկին հասկցնել . . . :

— Իրա՞ւ — կը պատաժանէր սենեկապանը խընդալով — օր մը, ինքնիրեն անոր ինչ ըլլալը պիտի հասկնայ:

Եւ ծերունի Ժէրմէնը՝ կառապանը, իր ծերմկած մազերը թօթուելով կը յարէր.

— Զարմանալի բա՞ն . . . տիկին մարդիկունին իր ընտանիքին անզամներուն բնաւ չի նմանիր . . . կարծես թէ սանտուի մը տունը փոխուած է պղտիկութեանը:

Բայց Անգուանէթ այնպէս չէր: Ուշաղրութեամբ զայն ուսումնասիրելով, Պ. առ Լոպուր անոր ցեղին յատկութիւնները ու մանսաւանդ բազմաթիւ

թերութիւնները կը գտնէր վրան։ Կարգի կանոնի չեկող, պաղ ու անհօդ երեւյթի մը տակ ցասկոտ, կազմուածքով գործունեայ բայց մտածումով ծոյլ, ըմբռնելու հրաշալի կարողութեամբ մը օժտուած, փոքրիկը հանգարառութեամբ այնպիսի արամարանութիւններ կ'ընէր հօրաքրոջը ամուսինն հետ խօսած առեն, որ անփկա նեղը կը մնար։

— Ինքզինքս նեղելը խենդութիւն է, —կ'ընէր— թէւ չեմ աշխատիր, բայց զասարանին մէջ տուածինն եմ . . . այսպէս . . . :

Կամ թէ՝

— Այո՛, գիտեմ . . . երբ ասիկա սորվիս, պիտի ուզեն որ միւսներն ալ սորվեցնեն, աւելի աղէկ է որ քիչ մը կամաց քալեմ . . . :

Աշխոյժ, արիասիրտ, զուարթ և անուշ ընաւորութեան տէր, պատրաստարան ու զուարճախօս, շատ անգամ կը զուարճացնէր իր հօրաքրոջ խեղճ ամուսինը, որ սակայն կը վախնար անոր սոսկալի բարկութիւններէն .—երբ գերի դեղին կ'ըլլար, ճակտին վրայի մեծ խորշոմը աւելի կը խորրունկնար, ու բերնին քովերը երկու խոռոչաւոր զիծեր երեւան կ'ելլէին, սաթագոյն տեսակ մը երկար փոսիկներ, թափանցիկ պղայկ երակներով մարմարուած, հանգարտ բարկութիւններ, առանց պոռչտուքի, առանց արցունքի, տարօրինակ կերպով լուին, որտանց դէմ կրցածին չափ կը մաքառէր, ակուանները սեղմած ու շրթունքները գողգոջուն։ Բայց այդ բարկութիւնները միշտ սպատճառ մը ունէին. անիբաւութիւն մը կամ վիրաւորիչ խօսք մը առիթ կուտար անոնց։ Կը սիրէր կամ կ'ատէր վրդովիչ սաստկութեամբ, իր պաշտած անձերուն կամ բաներուն դպչիլ չէր ըլլար։ Պատմութիւնը կը պաշ-

տէր, ու եթէ անձի մը նկարագիրը իրեն հաճոյ րշւար, բացարձակապէս չէր ներեր որ իր հերոսը վիճաբանութեան ենթարկուէր։ Ուժ օր հօրաքրոջը ամուսնին հետ շխոսեցաւ, որովհետեւ դասի մը աւեն, ու զած էր իրեն հասկցնել թէ Լուդովիկոս ԺԱ. թագաւորութիւնը Թրանսայի համար աւելի օգտակար եղեր էր քսն Նաբուէնն առաջինինը։

Բայց նախկին զիւանագէտը, որ վարժուած էր պաշտօնական ձեւակերպութեանց և օտար արքունիքներու մէջ խօսուած Գրանաերէնին, այդ աղջկան ձեւերը տեսնելով ու արտասոց լեզուն լսելով, կ'ապշէր կը մնար։ Գաւառի մը խորը մեծցած այդ տղան, որ հազիւ ձմեռուան երկու ամիսը Փարիզ կ'անցընէր, ճշմարիս վարդիզցի կուրակ մըն էր։ անոր յոխորսանքը, զրօնեցուցիչ շարժուձեւերը, որամիտ պատասխանները, ու երրեմն ալ նոյն խել անոր ձգձգուն և ծաղրածու շեշտը ունէր։ Ոտքերը վեր տնկած, ինք իր վոայ կը դառնար, սանդուխին բազրիքին վրայ ձիու պէս հեծած վար կը սահէր, գնդախաղի սեղանին ծայրը երկու ձեռքերը կրթնցնելով՝ ոտքերը վեր կ'առնէր, և մէջ տեղը կը ծառանար կը կենար, առանց կարեւորութիւն տալու պատշաճութեանց, որոնց ի զ՞ւր խեղճ մարքիզը կը ջանար վարժեցնել զայն։ Անդուանէթ այդ պատուական մարդուն սարսափը տեսնելով, կ'երդնուր որ ապագային աւելի խելօք ըլլայ, բայց անխորհուրդ ու անդիտակից՝ խոսառումը տուած վարկեանին ի'սկ, կը սկսէր սահելով, սայթայքելով հեռանալ, ինչ որ խօլ պարով մը կը վերջանար։

Պարն ալ փոքրիկ աղջկան ամէնէն սաստիկ սիռած բաներէն մէկն էր։ Շատ անգամ զինքը Օրէրա սարած էին, ուր հեւ ի հեւ կը զիտէր պարողները,

հիասքանչ . յետոյ , վերջին ծայր ճշտութեամբ ահետած պարը կը պարէր , և շատ մը ուրիշներ ալ , զորս բնազդարար կը գտշակէր . իր փոքրիկ սրունդները առանց ճիգի կ'ոստոսէին ու կը կաքարուէին , և օր մը , հօրաքրոջը ամուսինը զայն այսպիսի մարզանքներու զրազած տեսնելով , որոնք ըստ իրեն , պէտք էին վտարուիլ դեռատի աղջիկներու կրթութենէն , ապշած հարցուց .

— Աստանիկ պարելը ո՞ւր սորմեցար դուն :

Անդուանէթ պատասխանեց .

— Տեղ մը տեսած չեմ , բնականէս է . . . : Եւ իրաւ էր :

Կրօնքի խնդիրներն ալ յաճախ վիճարանութիւններու պատճառ մըն էր երկուքին միջև :

Անշուշտ , Անդուանէթ կը սիրէր Աստուած : Բայց կը սիրէր զայն , առանց խանդի , առանց արտաքին ցոյցերու , աւելի բարեկամի մը՝ քան տէրոջ մը պէս : Իր վշտերուն , և ուրախութեանց ատեն վտահարար կը զիմէր անո՞ր , պաշտպանութիւնն խնդրելով , իր անձնական գործերը անոր առջին պարզելով , կամ երբ իր փափաքները կատարուէին , սրտանց չնորհակալ կ'ըլլար անոր : Միայն թէ իր հասկցած կերպովը կ'աղօթէր , իր սրտէն բղխած բառերը գործածելով , ու բացարձակապէս կը մերժէր թութակի պէս կրկնել այն աղօթքները զորս «ամէն մարդ կ'արտասամնէ» կ'ըսէր :

Հօրաքոյրը , որուն սէցրասիրութիւնը ա՛լ կը կը սկսէր ջերմեռանդութեան մը տեղի տալ , երկրնքի կայծակներն ու դժոխքին յաւխտենական կրակը կը սպառնար անոր , բայց փոքրիկը խնդարով կը պատասխանէր «թէ Աստուած շստ մեծ էր ու անկարեցի էր որ բարի չըլլար . . . և թէ իր խիուճը շատ հանգարտ էր» :

Այն ատեն, մարգիղուհին սրտմտած, ամուսնին միջամտութեան կը դիմէր, ու Անդուանէթ երբ հօրաքրոջմէն յանդիմանուէր ու պատժուէր, և երբ անոր ամուսնին քարոզները մտիկ ընէր, այս եղածներուն դէմ Աստուծոյ կը բոլոքէր ըսկըով.

— «Կը տեսնե՞ս, այս ամէնը քեզի համար է . . . Աստուած իմ, բայց հոգ չէ, ես նորէն կը սիրեմ քեզ . . . որովհեամ ինչ որ ալ ըլայ, դուն բարի ես . . . և ներող . . . ու մեծ . . . ու ամէն բան . . . Աստուած իմ, ըսածներս իրաւ են, այնպէս չէ՞ . . . և քեզ կը տեսնեմ ինչպէս որ ես . . . »

Հօրաքրոյրը մեկնածին պէս, շուտ մը կ'երթար անոր ամուսնին հետ կը հաշուուէր, որ միայն ձեւի համար քիչ մը կը թողուր որ ազացէ, և ուրախութեամբ կը համրտւրէր անոր փոքրիկ ժպառն թուշիկը, զոր տղեկը իրեն կ'երկնցնէր, հարցնելով.

— Ա՛ հետս սրդողած չես, անանկ չէ՞ , Միլանի հօրեղբայր . . . :

Հակառակ հօրաքրոջը ամուսնին արգելքին, կը յամառէր զայն Միլանի հօրեղբայր կոչելու, այնչափ զայն հաղած, ոչնչացած կը զանէր կնոջը անձին մէջ: Առկէ զատ, սրտանց կը մեղքնար զայն՝ ասանկ կնոջ մը ամուսնը ըլլալուն, որուն բնաւորութիւնը այնքան հակակիր էր իրենին:

Անդուանէթ՝ հօրաքրոջը ներկայութենէն կը վախնար, որուն սակայն առանց քաշուերու դէմ կը գնէր: Տիկին առ Լօպուրի պոռչառ քնները, արցունքները, ունումները պժպաննը կ'ազդէին իրեն: ինք հանդարտութիւնը կը պաշտէր: Ճաշի սեղանին վրայ մանաւանդ՝ յաճախ կոչտ ու կոպիտ դէսլքեր պատահելուն, չէր ուղեր հոն գանուիլ: Ապշահար՝ մարիկ կ'ընէր այն տարօրինակ խօսքերը՝ հասարակ տեղիք-

ներէ ու հազար անգամ զրուցուած ասացուածներէ բաղկացած, որոնցմով մարքիցուհին իր աղմկալիր զայրոյթները կը կէտկիտէր : Քանի՛ քանի՛ անգամներ պզտիկ աղջիկը տեսած էր, ճաշարանէն անոր դուրս նետուիլը, շուարած էրկանը երեսն ի վեր պօռալով, մինչ ծառաները իրենց լայն ու լիրը խընդութներովը կ'ընկերանային անոր .

«Կեսնքիս մէջ ա՛լ երեսդ չպիտի տեսնեմ . . . պիտի մեկնիմ, և այս տունը ա՛լ ոտք չպիտի կոխեմ երբեք . . .»

Տիկին ար Լուգուր չէր ներեր ամուսնին, իր հետ կարգուելով, Շամբրէօ անունը փոխել տուած ըլլաւլը իրեն : Հակառակ էր հետը նաև որ զինուորական չէր էրիկը : «Զինուորականները միա՛յն մարդ են» —կ'ըսէր արհամարհանքով, վաղեմի գեսպանին նայելով :

Մարքիզուհին իրեն պատկանած ընկերութեան մէջ տեսնողը չէր կրնար հաւատալ թէ սնոր մէջ ծնած ըլլար . ետքէն տեսնողի պէս մնապարծ՝ շարունակ իր ընտանիքին, անոր փառքին վրայ կը խօսէր : Խելքը միտքը տուած էր շարունակ իր տիտղոսը յիշեցնելու, վախնալով որ չելեն զայն իրեն տալու մունան, — բան մը՝ որ ազնուական մորթով մէ աշխարհք եկող անձերու համար անձանօթ մտազբաղում մընէ, և որ միշտ կը տեսնուի անոնց քով, որոնք վերջերը, բարեկատեհ առիթով մը, աղնուականութեան մէջ սպրդած են :

Անդուանէթ կը նախընտրէր խարազանով ծեծ ուտել, քան թէ իր հօրաքրոջ հետ վաճառատունները պտափի, ուր սարսափելի կերպով կը վախնար «մեկնումի երգէն», ինչպէս կ'ըսէր ինք : Յաճախ երբ խանութի մը մէջ վաճառիկ օրիորդ մը կամ

պաշտօնեայ մը , գնուած առարկան բեռնակրին տալով , կ'ըսէր «—Ասիկա Տիկին ար Լօպուրին տունը տար» , մարքիզուհին , զրան սեմին վրայէն , հաշուասեղանին քով կը դառնար , կաս կարմիր կտրած , շրթունքները սեղմած , իր նիհար երկար վիզը ա՛ւ աւելի երկնցնելով , ու կ'ըսէր իր ճրճրակի ձայնովը որ Անդուանէթին ակռաները կրճտել կուտար .

— Անունս տիկին ար Լօպուր չէ , այլ տիկին մարքիզուհի ար Լօպուր , չմոռնաք . . .

Յետոյ , թշնամանուած թագուհիի մը կերպարանքով դուրս կ'ելլէր , ապահով ըլլալով որ այդ ոչինչ մարդոց աչքին վսեմ երեւցեր էր , ու մտքէն չանցընելով որ իր եղբօր աղջիկը կը հետեւէր իրեն՝ քիթը բերանը ծումուտէլով : Սակայն երրեմն իր զայրոյթին ուրիշ մըն ալ մասնակից ընելու պէտք կը զգար , և ուրիշ մարդ չդանելով , փոքրիկ աղջկան հետ կը խօսէր .

— Սա խանութպանները ի՞նչ տեսակ մարդիկ են . . . տիտղոսս չեն տար ինձի . . . :

Եւ Անդուանէթին ջիղերուն դպչելով , նեղսիրտ կերպով , իր հաստ ձայնովը կը պատասխանէր .

— Ի՞նչ կ'ըլլայ . . . քանի որ ձեր տիտղոսը ձերնէ , պէտք չկայ զայն ձեզի տալու . . .

Այն առեն փոթորիկը կը փրթէր . Տիկին ար Լօպուր լուսանքներ կը աեղար պղտիկ աղջկան վրայ , կշտամբելով զայն «Մեծին Շամբրէօի բոլոր մոլութիւնները» ունենալուն : Անոր պէս , օր մը իր ազնուականութիւնը պիտի ուրանա՞ր . . . Եւ փոքրիկը նախատինքներու ասարակիներ կ'ընդունէր , սայլորդէն հարուածներ ստացող ձիու մը համեղարտ համակերպութամբ ու առերեւոյթ անտարբերութեամբ : Ամէնէն վերջը միայն , իր ստամբակի ժըպտովն ու շեշտովը կը պատասխանէր .

— Բայց հանդարտ ձգեցէք սա մեծն Շամբ-
քէօն . . . Խեղած մարդուկը, եթէ բնաւ գոյութիւն
ունեցած չըլլար, ի՞նչ զրկանք ձեզի համար: Ի՞նչ
կ'ըսես, հօրաքոյր, խօսակցութեան ահազին նիւթ
մը պակսէր պիտի, անանկ չէ . . .

Այս արկածալից պառյաներէն, վերադարձին, Ան-
դուսնէթ կը մտնէր Միլանի հօրեղբօր աշխատու-
թեան սենեակը՝ ուր այս վերջինը «Եւրոպայի դի-
ւանագիտական յարաքերութիւնները 19րդ դարուն
մէջ» խորագրով երկասիրութեամբ մը կը պարս պէր .
չարածճիօրէն, փոխանակ «Բարի լոյս»ի, «Սա հօրա-
քոյրս ալ իրաւ որ տանելի բան չէ» կը պօսար մոր-
դուն երեսին ու կծիկը կը գնէր վայրկենական կեր-
պով, առանց սպասելու այն պլատիկ կշտամբանքին՝
որ այս քիչ մը անվերապահ գնահատումին հետե-
ւանքով ստիպողաբար պիտի զար իրեն:

Քանի կը մեծնար՝ աւելի անկախ և անզուսպ կը
գառնար, անզուսպ, սակայն միամտօրէն, առանց
չարութեան և տուանց խորհրդածութեան անզուսպ:

Արդէն, զանազան առիթներով, զայն վանք
զնելու խօսքը բրած էր Տիկին առ Լօպուր.

— Թերեւս Սուրբ Խնեասի տիկինները կարենան
զլուխ եղել այս անառակ Անզուսնէթին հետ, կ'ը-
սէր ան:

Սակայն Մարքիզը կը զիմագրէր . այդ տղան իր
միակ սիրոյ առարկան, կեանքի մէջ զինքը շահա-
գրգուող միակ բանն էր . անկէ բաժնուելու գաղա-
փարը շատ խորանկ վիշտ մը կ'առթէր իրեն:

Անզուսնէթին վերջին մէկ անխորհուրդութիւնը
հօրաքրոջ համբերութիւնը հասցուց :

Մեծ ճաշ մը տրուեցաւ, և այդ ճաշին շատ մը
սպաներ կային, որովհետեւ Տիկին առ Լօպուր հոգի

կուտար համազգեսաներու , ինչ որ Միկանի հօրեղբայրն ալ ընդհակառակը անտանելի կը գտնէր : Բուլոր այդ պուստ գոյները , կարմիրները , կապոյտները , արծաթե երիզները , ամէն տեղ քաշկռտուող այդ զինուորական զիսարկները , անկիւնները կը ուժը թնգուած այդ կանգուն սուրերը , որոնք յանկարծ շննդաձայն կ'իյնային և տեղէն վեր կը ցատկեցնէին զինքը թղթախաղին ամէնէն տաք միջոցին՝ ծայրայեղօրէն ջիզերուն կը դաշէին խեղճ մարդուն : Այդ խորչանքը , զոր պէտք եղածին պէս չեր պահեր կնաջմէն , բուռն վէճի մը պատճառ եղած էր իրենց մէջ , հրաւիրեալներուն հասնելէն քիչ առաջ , Անդուանէթին ներկայութեանը :

Տղան , ամէն օր հօրեղբօրն ու հօրաքրոջը կոփւները տեսնելով , վերջապէս ալ բնաւ զարմանալու տեղ չեր գտներ ատանկ բաներու համար . աշխարհի ամէնէն միամիտ համոզումովը ենթագրելով թէ միեւնոյն բանը տեղի կ'ունենար ամէն ընտանիքի մէջ :

Ճաշի ատեն , ըստ սովորութեան , տիկին մարքիդուհին իր եղրօր աղջկան «յատկութիւններուն» վրայ խօսելու պատիւը ըրաւ . զեռ քիչ ատենէ ի վեր թուրպիլ եկած Բրէմօրէլ գնդապեալ առաջին անդամ էր որ Անդուանէթը կը տեսնէր . շատ հաճելի թուեցաւ իրեն՝ արթուն երեւոյթը այդ աղջլնակին , որուն հայրը ծանօթ եղած էր իրեն . քանի մը հարցումներ ուղղեց անոր , որոնց Անդուանէթ պատասխանեց առանց երկչուութեան , այն վայրենի ուլուրջ ձեւով՝ որ իրեն յատուկ էր երբ զլուխ կը բռնիր :

— Խեղճ Շամբրէօ , ըստ յանկարծ գնդապեալը , այս տղուն ծնունդէն առաջ շարունակ կը կրկնէր

ինծի . «Երբ գնդապետ ըլլաս , տղաս քու գունդիդ մէջ պիտի առնե՛ս» : Մեզք որ օրիօրդ Անդուանէթ մանչ մը չէ . . . շատ մեծ հաճոյք մը պիտի ըլլար ինծի համար զայն գունդիս մէջ ունենալ , և Շամբր-քէօ անունը չպիտի համենէր . . .

— Շատ ցաւալի պարագայ , գոչեց կծու շեշտով մը մարքիզուհին , անոր համար մանաւանդ որ , Անդուանէթ իր վրայ կը միացնէ մանչու նկարագիրը , թերութիւնները , ձայնը և նոյն իսկ ֆիզիքա-կանը . . . :

Պ . տը Լուկուր պիտի պատասխանէր , բայց պլզ-տիկ աղջիկը , որ սեղանին վարի ծայրն էր , կեցուց զայն , ուսերու յարգական ըլլալէ աւելի նշանակալից շարժումով մը , ցայց տալով թէ ո՛ր աստիճանի նշանակութենէ զուրկ էին իրեն համար հօրաքրոջը գնահատումները : Սակայն մարքիզին մէկ քեռորդին . Ժագ տը Կէլտր , Գլուխին եղբայրը , որ գնդապետ Բրէմօրէլի զօրագունդին մէջ դեր-տեղակալ էր , իսկ դալով բողոքեց .

— Գնդապե՛տ , հօրաքրոջս խօսքին մի հաւա-տաք . . . Շամբրէօններուն այս վերջին շառաւիլը շատ աղնիւ է :

Եւ Անդուանէթին դառնալով՝

— Իրա՛ւ , իրա՛ւ , խեղճ թուանոնս . . . ես քեզ շատ կը սիրեմ . . . եթէ կ'ուղիս , երբ որ միջնաս՝ կ'ամուսնանաք իրարու հետ . . . , ի՞նչ տարօրինակ ես . . . երբեք կարելի չէ ձանձրանալ քեզի հետ . . .

— Ո՛չ , ըստւ պղտիկը խնդալով , քեզի հետ չեմ՝ կարգուիր , Ժագ , չեմ կարգուիր՝ որովհետեւ ես ալ քեզ շատ կը սիրեմ . . . և որքան ցաւ պիտի զգացի քեզի հետ կոխւ ընելով . . .

— Բայց կոխւ չենք ըներ . . . երբէք . . .

Անդուանէթ իր խառնիխուռն մազերով պղտիկ պլուխը ցնցեց .

— Ո՞հ այո՛ . . . ամուսնացածները ամէն ատեն կոխւ կ'ընեն իրարու հետ . . . մի՛շո , շարունակ . . .

Եւ անիկա նայուածքի մը մէջ շրջապատելով՝ երկու յախճապակիէ շուներու պէս իրարու երես նայող հօրաքոյրն ու հօրեղբայրը , յարեց , հետեւելով իր մտածման ընթացքին .

— . . . երբ դուքսէն մարդ չի կայ . . .

Լոռոթիւն մը տիրեց՝ որուն յաջորդեցին խընդուքներ , և տիկին առ Լօպուր սպառնալիքի ծանր նայուածք մը արձակեց անդուսպ աղջընակին :

Այս դէպքին հետեւանքով , ա՛լ ձանձրացած իր կնոջ անվերջանալի պոռչըտուքներէն , և տարտամօրէն յուսալով որ ուրիշ տղաքներու հետ շփումը՝ Անդուանէթին նկարագիրը պիտի մեղմէ , մարքիղը որոշած էր զայն Սուրբ Ինեասի վանքը դնել :

¶.

— Ուրեմն—յարեց Պ . առ Լօպուր , Անդուանէթին ահաբեկ կերպարանքը դիտելով , — աղէկ ժամանակ չանցուցիր այսօր :

— Ո՞հ , բայց ո՛չ . . .

Մարքիզուհին սրահէն դուքս ելաւ . անոր բացակայութենէն ինքզինքը գտայծ՝ տղան շարունակեց .

— Գիտես , Մելանի հօրեղբայր , թէ հոս շատ չէի զուարձանար . . . հօրաքրոջս ողատճառաւ . . . բայց հօ՞ն շատ աւելի պիտի ձանձրանամ . . . ի՞նչ աղէկ կ'ըլլայ որ ա՛լ չերթամ , ի՞նչ կ'ըսես , չըլլա՞ր :

— Իրաւ որ ի՞ննիթ ես : Ապահով եմ թէ Աէնդինեասէն շատ դո՞ն պիտի ըլլաս . . . դրաւ կը դնեմ որ արգէն բարեկամուհիներ գտած ես :

Փոխանակ պատասխանելու, Անդուանէթ հարցուց.

— Հօրեղբա՛յր, քաղաքապետը կը ճանչնա՞ս:

— Այո՛, ի՞նչ կայ որ:

— Որովհետեւ անոր աղջիկը քովս կը նստի . . . գրասեղանիս քով չէ . . . գրասեղանիս քով ուրիշ մը կայ, յետոյ պատր . . . ո՛չ, նստարանիս քով կը նստի . . . ինեղձուկ, նեղ նստարան մը, փարա մը չըներ, տեսնես ի՞նչ սուր է . . . մինչեւ ետքը հետա կը խօսի . . . և ինձի պատիժ կը զրեն . . . նա՛յէ, ի՞նչ նեղանալիք բա՛ն է . . . :

— Աղէկ մը չեմ հասկնար կոր—ըստու Պ. որ Լոպուր, ապշած :

— Զեմ զարմանար, մէջէն ելլալիք բան չէ ո՛ր . . . :

Գիշերը, մինչեւ լոյս, Անդուանէթ վանքը երազեց : Ոտքի վրայ միս մինակ կեցեր էր զիւական բոլորապարի մը մէջաւեղը, զոր Աէնդ-Ինեասի աշակերտուհիները կը պարէին: Լուիզ տը Մօնվէլ կ'եւրեւար իրեն քաղաքապետի համազգեասով . . . սեւ լիւստրինէ խոչոր գոգնոց մը կատած: Լիւսի կը ֆէլը ոսկի ակնոցներ զրած էր, ականջին ետեւը դրիչ մը, ու թեւին տակն ալ մեծափոր խոչոր թղթակալ մը՝ ուրիշ հին ու մին փոշոտ թուղթեր դուրս կ'եղէին, ծանր ծանր կը ցատկէր, ամբողջ մարմնովը, առանց սրունքները չարժելու ու միւսներուն հետ կ'երգէր՝ սուկայն առանց շրմունքները երերցնելու, այն երգին տունը՝ որ Անդուանէթը ողջուներ էր մեծ սրահին մէջ :

Սպանիայէն վերադարձին

Սըր Ենկորրանս կեցուց իր ձին... Եղն. Ելն. :

Երաժշտութեան տեարակը ձեռքը, գեղանի Գլուխին կ'անցնէր, իր բարձր, վէտվէտուն հասակը երերցնելով, ու կը կրկնէր .

— Խեղճ Դուանօնս . . . կ'ըսէի քեղի թէ զուարձալի տեղ չէ հոս . . . :

Ու պատկերին խորը , տիկին Լաղարէսը , ճերմակ խոշոր թեւերով զարդարուն , վայտէ խոշոր կօշիկներ հաղած , ու տոջի օրուան կարմիր հովանոցը բաց , միջոցին մէջ կը սլանար ու սեւցած առաստաղին հաղարաւոր ճեղքրտուքներէն մէկէն աներեւոյթ կ'ըլլար :

Հետեւեալ առտուն , երբ Անգուանէթ , սովորականէն երկու ժամ՝ առաջ բռնի արթնցած , հանրակառքը մտաւ , սիրար լիցուած և աչքերը ուռած , վանքին թեկնածուհին՝ որուն յանձնած էին կառքին մէջ հսկողութիւնը , սեղմուած շեշտով մը ըստւ .

— Երկուք ու կէս վայրկեան սպասցուցիր մեղ . . . խիստ շատ է . . .

— Որովհետեւ սենեակս երկրորդ յարկն է , և . . .

— Ուրեմն , առաջուրնէ վար իջիր . . . ամէն օր ճիշտ վեց ու կէսին պիտի զան քեզ առնեն . . . առաջինը դուն ես . . .

— Առաջինը . . . — մատածեց Անգուանէթը արրտում տիսուր — իրաւ որ բաղդ չունիմ . . . ես որ քը նանալը կը սիրեմ . . .

Կէս մը դարձաւ նստարանին վրայ , ու բանջարավաճառներուն և կաթնասիաճառուհիներուն կառւքերը սկսաւ զիտել , որոնք քաղաք կը մանէին , ցից սալայստակներուն վրայ իրենց հինցած երկաթները հնչեցնելով :

Վերակացուհիին կծու ձայնը նորէն բարձրացաւ .

— Փողոց նայիլը արգիլուած է . . . չնորհքով նստէ . . .

— Այո , տիկին . . .

— Տիկին մի՛ ըսեր ինծի . . . Օրիորդ Բէլաժին եւմ ես . . .

Խօսքը ընդմիջեց՝ շտապով դոնակլր բանալու համար Լուիզ առ Մօնվելին, որ առանց աճապարելու, քաղաքապետութեան պալտախն մեծ անդաստակէն կ'անցնէր։ Լիւսի Լը ֆէվրն ալ կուգար քովի սունէն դուրս ելլելով։

Իր երկու ընկերուհիներուն ևզած իրարմէ տարբեր բնդունելութիւնը տեսնելով՝ Անդուանէթ զարմացաւ մնաց։ Երբ Լուիզ ներս մտաւ, օրիորդ Բէլաժի ոտք ելաւ, ձեռքը բոնած փոքրիկ շապոյրը փութկոտութեամբ առաւ, կրչտ պատուանդանէն վեր ելլելուն օգնեց, ու հոգածութեամբ իր գիմացը նատեցուց, առանց ուշադրութիւն բնելու Լիւսիին, որուն զբեթէ երեսին գունակլր գոցեց վերստին։ Փոքրիկ աղջկան երկու ձեռքերը՝ դիրքերով լեցուն պայտուակով մը, ու խոշոր գծագրութեան խաւաքարտով մը բեռնաւորուած էին, և անճարսկ կերսով կը ջանար վեր ելլել։ Անդուանէթ դէպի անոր պնաց ու խաւաքարտը ձեռքէն առաւ։

— Տեղդ նստէ՛ — բաւ օրիորդ Բէլաժի, պատկերպով — ի՞նչ կ'ընես կոր . . .

— Ի՞նչ պիտի ընեմ, կ'օգնեմ կոր իրեն, որովհետեւ ձեռքը շատ մը բան ունի . . .

— Գնա՛ տեղդ նստէ . . . հարկ չիկայ . . . :

— Հարկ չիկա՞յ . . . ուրեմն գուք ինչո՞ւ օգնեցի՞ք միւսին որուն ձեռքերը պարագ էին . . .

— Որովհետեւ, — պատասխանեց Լիւսի, վիրաւորուած երեւոյթով մը բնդմիջելով օրիորդ Բէլաժին, որ կը պատրաստուէր Անդուանէթը սաստելու, — որովհետեւ միւսը, ինչպէս բովիր, քաղաքապետին աղջիկն է . . .

— Վայ . . . ասո՞ր համար է . . . — Եսաւ վոքրիկը շուարած։

Եւ, իր անզիտակցարար հաւասարատենչ փոքրիկ գաղափարներուն մէջ վիրաւորուած՝ վերէն վար չափչիեց վերակացուհին՝ հեղնօրէն յարելով.

— Մեղք ոռ հօրաքոյրո չէք ճանչնար . . . իրարու աղէկ պիտի յարմարէիք, երկուքնիդ ալ . . . :

— Անունդ կը գրեմ կոր . . . — պոռաց օրիորդ Բէլանժի:

Ու բարկութենէն դողգղալով, գրանէն սեւ կողքով փայլուն ու աղտոտ փոքրիկ գիրք մը հանց, որուն վրայ սկսու գրել կատաղաբար:

— Դպրոց համելուն ալէս տեղեկագիր մը պիտի ներկացնէ, գիտե՞ս. — բայց ձայնով Լիւսի՝ Անդուանէթին, աչքովը վերակացուն ցուցնելով :

— Ի՞նչ ընեմ, չեմ կրնար արգիլել — պատասխանց փոքրիկ աղջիկը հանդարտութեամբ :

Կամաց կամաց համերակառքը կը լեցուէր:

Լուիզ աը Մօնվէլ ծոեցաւ ու Անդուանէթին աշկանջին փախաց :

— Կը ցաւիմ որ իմ պատճառովս առանկ բան մը պատահեցաւ քեզի . . . բայց յանցանքը իմս չէ :

Փոքրիկը զայն զիտեց ու որոշակի պատասխանց .

— Այո՛ . . . քուկդ է . . . :

Յայսնի էր թէ քաղաքապետին աղջիկը հաճելի չէր իրեն . . . Օրիորդ Բէլաժիի վարմունքին չնորհիւ, ասջի օրուան տաղաւորութիւնը կը շեշտուէր: Ու Անդուանէթ հակառակ ինկեր էր թէ՛ վերակացուին և թէ անոր պաշտպանեալին հետ:

Լիւսի լըֆէվր, որ պայուսակէն գիրք մը հանած էր, հարցուց .

— Դասերդ չե՞ս սորվիր :

— Դեռ զիրք չտավին լինծի . . .

— Որովհեանեւ զեռ չեն զիտեր թէ պիտի կարե-

նա՞ս չորրորդ կարգին հետ երթալ . . . կ'ուղե՞ս որ
իմին գիրքերս տամ քեզի :

— Այո . . . չորհակալ եմ . . . :

Բայց իր բնական ծուլութիւնը կը յաղթանակէր,
ու Անգուանէթ յարեց .

— Աղէկ միտքս եկաւ . . . քանի որ գիրք չտուին
ինձի . . . դասերս սորվելու պէտք չկայ . . .

— Ո՞հ . . . յանդիմանութիւն պիտի լսես :

— Ուրեմն, սո՞ւր . . .

— Ես քերականութիւնս սորված միջոցիս—ըստ
լիւսի,— քեզի ալ Ֆրանսայի պատմութիւնը կու-
տամ . . . ա՛ռ, դասերնիս «այս դաշնակցութենիչն»
մինչեւ «ապագայ դարեր»ն է :

— Բա՞ռ առ բառ . . . — հարցուց Անթուանէթ—,
չուտ մը աչքէ անցընելով դասին երկու երեսները :

— Ո՞չ . . . սբայմանով որ խմաստը ճիշտ ըսես . . . :

— Ուրեմն, սորվելու պէտք չունիմ . . . ասիկա
գիտեմ . . .

— Ֆրանսայի պատմութիւնը գիտե՞ս . . . :

— Այո . . . :

— Ամբո՞ղջ . . .

— Բայց անշուշտ . . . :

Աշակերտուհիները ապուշ կրթած՝ իրարու նա-
յեցան :

— Հասկա քերականութիւնը—հարցուց Լուիզ ար-
Մօնվէլ, փափաքելով տկար կողմը գտնել,— քերա-
կանութեան մէջ մինչեւ ո՞ւր հասած ես :

— Համաձայնութիւնը լմնցուցի . . . :

Զարմացումը աւելցաւ :

— Համաձայնութիւնը . . . դո՞ւն . . . բայց եր-
րորդ կարգին մէջ միայն դաս կը տրուի անիկա . . . :

— Ուրեմն, երրորդ կարգին հետ կը սորվիմ . . .

բսաւ չոր կերպով Անդուանէթ , սիրաը նեղացած ,
որ իր բան գիտնալուն համար կը զարմանային :
Խնդուքներ սպասախանեցին իրեն :

— Երբո՞րդ կարգին հետ . . . երբո՞րդ կարգին
հետ . . . տասերեք տարեկանից մէջ , մատ մը հասաւ
կովդ . . . ահ , ի՞նչ զուարձալի խօսքեր կ'ընես կոր :
Բայց Լիւսին որ երեք ամիսէն տասնըլից տարեկան
պիտի ըլլայ՝ չորրո՞րդին մէջ է դեռ . . . և ևս ալ , որ
տասնըհինգս անցուցեր եմ . . . ու Պլանչ ար Բրէօն ,
և Ժէրմէն Վոզրէյ . . . երբո՞րդ կարգը . . . ահ ,
իրաւ որ . . . :

Անդուանէթ կարմրեցաւ . իր հասակին կարճ ըլ-
լալուն ակնարկութիւն ըլլալէն ընաւ . չէր ախորժեր ,
կ'ուղէր շատ երկայն ըլլալ , ու Լուխզին «մատ մը
հասակովդ» խօսքը սրախն դպիր էր :

— Ուր կ'ուղեն հմա դնեն , — ըսաւ յանկարծ ,
շատ հո՛գս չէ . . . որչափ քիչ աշխատիմ , այնչափ
գործիս կուգայ . . . ինծի համար աւելի աղէկ է որ
ձեզի պէսներուն հետ ըլլամ . . .

— «Ձեզի պէ՛մներ . . . , շա՛տ անքաղաքավար
ես , Անդուանէթ ար Շամբրէօ . . . — ըսաւ Լուխզ
գայթակած շեշտով մը :

— Անքաղաքավա՞ր եմ մի . . . զարմանալի բան . . .
անքաղաքավարը դուք էք , որ ամէն բանի վրայ կը
զարմանաք . . .

Եւ անոնց ձայնը նմանցնելով , շարունակեց .
«Ամբո՞ղջ Ֆրանսայի պատմութիւնը ? — Ա՛հ ! — Ու
համաձայնութիւնը ? — ո՛հ ! — Տասներեք տարեկան
հասակից մէջ երբորդ կարգը մտնել ? ո՛հ , ո՛հ ! :»

Սիրաը չափաղանց նեղացած , Լուխզ ար Մօն-
վէլ ուսերը թօթուեց , գանելու և արհամարհելու ե-
րեւոյթով մը մրմինջելով .

— Աստուած իմ. ինչ տեսակ բռն է առ. . .

Անդուանէթ, բացարձակապէս ծաղրելի կը գըտնէր մեծի ձեւեր առնող այդ գոհեհիկ խոշոր աղջիկը, որ չարսիրտ մանչու մը կերպարանքը ունէր: Գնաց անոր առջեւը շիփ շիտակ կեցաւ ու յարգանքով խոնարհութիւն մը ընելով ըստւ.

— Կ'երեւայ թէ պարոն քաղաքապետը գեղեցիկ ձեւերը կը սիրէ . . .

Այնքան զուարձալի, ու ծաղրածու շեշտով մը ըսած էր ասիկա, որ ընդհանուր քրքիչ մը փրթաւ, ջինջ ու աղմկալից: Ամէնքը Լուիզը կ'ատէին, ստեկայն կը վախնային ալ անկէ: Գիտէին թէ ուղած աղջիկը յանդիմանել կամ պատժել կուտար, ու երեկար ատենէ ի վեր, ա՛լ մէկը չէր համարձակեր խալախապետին աղջկան հակառակիլ: Եւ ահա փոքրիկ նորեկը բացէ ի բաց կը յարձակէր անոր վրայ, ամէնուն փափաքը գոհացնելով:

Սիրուն, գանգրահեր փոքրիկ աղջիկը, որ նախընթաց օրը ուրախացեր էր Անդուանէթին «հանրակառքին մէջ գտնուելուն», միամիտ զմայլանքով մը զայն դիտելով, պոռաց.

— Բաել է որ բանէ մը չե՞ս վախնար կոր գուն. . .

Անդուանէթ չպատասխանեց: Վա՞ի. . . ինչո՞ւ վախնար, ի՞նչ բանէ պիտի վախնար:

Նորէն ետին դարձաւ զէպի բաց պատուհանը, և սկսաւ հիանալիօրէն կապոյտ երկինքը դիտել, ուր փոքրիկ փրփրոտ ամպեր, քմշու ու թոյլ ծիրերով կը թռչտէին:

Սքանչելի կ'երեւային իրեն այդ փոքրիկ ամպերը, և անոնց ձեւին ու դոյներուն արագ փոփոխութիւնները այնքան երկար ատեն կը դիտէր, որ անոնց մէջ հազար ու մէկ բաներու որոշապէս գծագրութիւն կը տեսնէր:

Սա ամպը, վարի կողմը լայն, ծալրը կլորցած, ձիւնանեման, արեւէն ոսկեփայլ, ձիւնի այն ահազին գնդակին կը նմանէր՝ զոր բակին մէջ անցեալ ձմեռ շնած էր . . . միւսը, գնդակի մը պէս կլոր ու նրաօրէն կերտուած, բոււրայի ահազին փետրափունջի մը կը նմանէր . . . միւսը ճերմակ թաւիչի աղուոր կտորի մը . ուրիշ մը՝ կապոյտ թաւիչի վրայ բանուած ճերմակ բլիւժի աղուոր կտորի մը . . . ու դէպի ետին ծուեցաւ, քիչ քիչ դէպի ետեւ հակելով, զրեթէ ամբողջովին զլուխը հանրակառքէն դուրս հանելով, կարելի եղածին չափ երկար ատեն զիտելու համար կապոյտ երկինքը որ կը խուսափէր :

Սորվելիք դասերը, վաղոցը զիտելու արգելքը, ամէն բան մոռցուած, սահօն դացած էին հեռուն, շատ վե՛րը վաքրիկ ամպերուն մէջ :

— Օրիորդ տը Շամբրէօ, — կաղկանձեց վերակացունին — տիկիններուն պիտի գանդատիմ քուանհազարդութեանոց համար . . . :

Անդուանէթ տեղէն չերերաց : Ծոծրակը պատուհանին փայտին կոթնցուցած, քիթը վեր անկած, աչքերը դէպ երկինք յառած, բերանը կիսախուփ, բան մը չէր լսած : Պէտք եղաւ որ իր քովի ընկերուհին թեւէն քաշէ, զայն իր հայեցողութեանէն սթափեցնելու համար : Վերջապէս որոշեց զլուխը ներս տռնել, ու հարցուց .

— Ի՞նչ կայ :

— Սա կայ որ քու կրկնուած անհնազանդութիւններուգ համար պիտի գանգտատիմ, օրիորդ . — պոռաց օրիորդ Բէլաժի :

Եւ անդուանէթին ապշած դէմքը տեսնելով, բացատրեց :

— Արդէն արգիլած էի քեղի անցորդները դիւնել . . .

— Բայց ես զանոնք չեի դիտեր կոր . . .

— Ահ , իրա՞ւ . . . ուրեմն ի՞նչ կը դիտէիր կոր , կ'աղաշեմ :

— Հոն , հեռուն կը դիտէի . . . վոքրիկ կապոյտը . . . որ կը փախչի . . . :

Ու Անդուանէթ ժատովը ցոյց տուաւ երկինքին այն մասր , որ ամպերուն մէջէն ոլանալով , տանիք-ներուն ետին կ'աններեւութանար :

Վերակացուհիին սպիտակ շրթունքներուն վրայ ժափր մը ուրուագծուեցաւ , ու առանց պատասխան մը տալ բարեհաճելու , սկսաւ իւղուած վոքրիկ տեսրակին վրայ դրել :

— Գիտե՞ս , — ըսաւ Լիւսի ցած ձայնով Անդուանէթին — այդ տեսակ բաներ ըսելու չէ . . . չե՞ն կլե՛ր . . .

— Ի՞նչ տեսակ բաներ . . . ես շիտակը ըսի . . . կը դիտէի . . .

— «Կապո՞ւտիկը» — ընդմիջեց Լուիզ ծալրելով :

— Հարկաւ . . . եթէ ուրիշ բան մը դիտէի , ինչո՞ւ չըսէի . . . :

— Յանդիմանութիւնն չլսելու . համար . . .

— Ես երբե՞ք սուտ չեմ խօսիր . . .

Սրգահատանքի ժապառվ մը շնդունուեցաւ Անդուանէթին պատասխանը , ու աշակերտուհիները հետաքրքրութեամբ սկսան զայն դիտել :

— Սուտ չի խօսիր եղեր . . . ու երկինքը դիտելով՝ կը զուարձանայ եղեր . . . ի՞նչ զարմանալի աղջիկ էր սյդ «նորեկը» :

Երբ ցերեկեաները ԱԷնդ-Ինեաս հասան , սերտողութեան զանդակը զարնուած էր , ու տիկին ոը Բրէմօրէլ , քանդակաղարդ փայտէ բեմին վրայ նըստած , կը հսկէր : Անդուանէթը քովը կանչեց :

— Քիչ մը վերջը , չորրորդ կարգին աշակերտունիներուն պիտի ընկերանաս , աղջի՛կս . . . տիկին Մարի-Մատլէնը պիտի քննէ քեզ , ու պիտի նայի թէ կրնա՞ս այդ կարգին հետեւիլ . եթէ յաջողիս , այսօր գիրքերդ պիտի արուի քեզի անտեսարանէն , եթէ ոչ , այս իրիկուն հինգերորդ կարգին դասերուն ներկայ պիտի գտնուիս , ուր նորէն պիտի քննեն քեզ . . . հիմա , զնա՛ . . . :

Անգուանէթ գէպի իր գրասեղանը ուղղուեցաւ , մտազբաղ , ու «հարցաքննութեան» հետեւանքին նկատմամբ անհանգիստ : Եթէ չկարենա՞ր աղէկ պատասխանել . . . եթէ շփոթէ՞ր . . . հինգերորդ կարգը զրկուէր , միւմները պիտի խնդային վրան , և իրաւունք ալ պիտի ունենային . . . : Տիկին Մարի-Մատլէնը տեսնելով՝ քիչ մը ապահովուեցաւ : Այդ կարճահասակ փոքրիկ կինը , անոյշ ու անկեղծ թխորակ աչքերով , մտացի ժպիտով ու վարդագոյն այտերով , անմիջապէս հաձելի եղաւ իրեն :

Կրօնաւորուհին նախ և առաջ Լիւսիին դասը հարցուց , որ ոնդային ձայնով մը , թութակի պէս , բառ առ բառ արտասանեց . ո՛չ կէտերուն ուշադրութիւն կ'ընէր , ոչ ալ պէտք եղած տեղը կը կենար , ու շատ մըն ալ բառե՛րու սխաներ : Բացայայտ էր թէ ըսածէն բան մը չէր հասկնար , ու տիկին Մարի-Մատլէն ակներեւ անհամբերութեամբ մտիկ կ'ընէր :

— Անշուշտ դասերնիդ գիտցաք , — ըստ վերջապէս , բայց բացարձակապէս անհասկնալի է ըսածնիդ . . . Պլա՞նչ , գուք շարունակեցէ՞ք . . .

Օրիորդ Պլանչ ոք Բրէօ ոտք ելաւ , ու ճիշտ Լիւսիին ընդմիջած բառէն սկսելով , անլուր արագութեամբ մը արտասանեց . զայն մտիկ ընելով , մարդ փափաք կը զգար շունչ առնելու . . . մարդ կը տանջուէր կարծես :

— Լաւ . . . դուք լսէք , լուիզ :

Լուիզ աբ Մօնվէլ , վարանոտ , հաղաց , յօնքերը
պռատեց , աչքերը դէպի ձեղունը ուղղեց , ու վեր-
ջապէս ըսելու բան մը չգտաւ : Անկարելի էր խար-
ուիլ , «Քաղաքապետին աղջիկը» դասէն բառ մը ան-
դամ չէր գիտեր :

— Յիշելու երեւոյթ մի՛ առնէք — ըսաւ տիկին
Մարի-Մատէն , — դասերնուդ վրայէն անդամ չէք
անցեք . . .

Լուիզ՝ կաս կարմիր կտրած , կ'ուզէր բողոքել .
բայց ուսուցչուհին խխտ ձայնով մը յարեց .

— Լուցէք . . . ես եմ ըսողը թէ այս դասին
վրայէն չէք անցեք . . . տիկին Լաղարէսին իմաց պիտի
տամ . . . նստեցէք :

Ու Անդուանէթի կողմը դառնալով , տժգոհ երե-
ւոյթով մը հարցուց .

— Նայինք դուք . . . պատմութեան դասերնիդ
դիտէք :

— Կար . . . կարծեմ թէ . . . այս . . . — թոթովեց
փոքրիկ աղջիկը , որուն սիրտը սկսաւ ահոելի կեր-
պով արտիել :

— Եյ , տեսնենք . . . դուք ալ , Անմանադրու-
թենէն (Convention) սկսեցէք . . . : Եյ , ինչո՞ւ կը
սպասէք կոր . . .

— Որովհեամեռ . . . բառ առ բառ չեմ դիտեր . . .
— մրմիջեց փոքրիկը գողգղացով ձայնով մը :

— Բայց . . . — պոռաց տիկին Մարի-Մատէն ,
ակամայ բարկանալով — բայց ո՞վ ձեզմէ «բառ առ
բառ» կ'ուզէ կոր . . . բայց ես չեմ ուզեր որ բառ
առ բառ ըսէք դասերնիդ . . . անխելք բան է այս . . .
իմաստը կ'ուզեմ միայն , կը հասկնա՞ք . . . իմաս-
տը , առանց գիրքին մէջ գտնուած նախադասու-

թիւնները կրկնելու, այս կերպով միայն ապահով կ'ըլլամ թէ ըսածնիդ կր հասկնաք . . . ու շատ լաւ գիտեմ թէ հո՛ս, ոչ մէկերնիդ ըսածնիդ կր հասկընաք . . . ո՛չ մէկերնիդ : Շո՛ւտ, ըսէք, գիտէ՞ք թէ ո՛չ . . .

— Գիտեմ, տիկի՛ն . . . զիտեմ . . . :

Ու Անդուանէթ սկսաւ Սահմանադրութիւնը պատմել :

Իր ձայնը նախ գողգոջուն՝ տակաւ կր զօրանար : Նշանաւոր գիծերով որտաշապէս ցոյց տուաւ թէ Սահմանադրութիւնը ի՞նչ պէտք էր ըլլար, թէ ի՞նչ ենդաւ . զէպքերուն ընթացքին հետ տարռուած, խօսելու պէս կը պատմէր, առանց եղանակելու, առանց բառերը վնասուելու, ու զրեթէ միշտ ճշգրիտ և գունագեղ բացատրութիւնը գտնելով : Տիկին Մարի-Մատէնի դէմքը կը սկսէր ժպտիլ հիմա, զարմացած, շահագրգուռած, ուշադրութեամբ կը քննէր իր նորեկ աշակերտուհին :

— Ազէկ, շատ աղէկ, — ըսաւ քաղցրութեամբ, շատ աղէկ, մանաւանդ որ այսօրուան դասին արժէքին զրեթէ տամնապատիկը ըսիք . . . Պատմութիւնը կը սիրէք . . .

— Կը սիրեմ . . . կը սիրեմ երբոր զիտեմ . . . որովհեաւ երբ սորվիլ հարկ ըլլայ . . .

— Պատմութեան մէջ ի՞նչ զիտէք :

— Հին ազգաց պատմութիւնը, Յունաց, Հոռվայեցւոց պատմութիւնները ու Եւրոպայի պատմութիւնը . . . ալաջափ . . .

— Անդիոյ պատմութիւնը չէ՞ք գիտեր :

— Եւրոպայի պատմութեան մէջ զայն ալ սորված եմ . . . բայց Անդիացիններուն պատմութիւնը զատ չեմ սորված . . .

Այս Անգլիացի բառը ատելութեան այնպիսի
բուռն շեշտով մը արտասանեց որ, կրօնաւ որուհին
զարմացած, հարցուց.

— Անգլիացիները չէ՞ք սիրել:

— Կ'ատեմ զանոնք . . . — գոչեց ուժգնորդն
փոքրիկ աղջիկը :

— Աստուած կ'արդիլէ իր նմանները ատել, աղ-
ջիկս . . .

Լաւ համոզուած թէ Աստուած չափազանց ար-
դար էր Անգլիացիները ատել արդիլելու համար, Ան-
դուանէթ գլուխը ցնցեց. աիկին Մարի-Մատլէն
յարեց.

— Զէի՞ք գիտել . . . :

— Այո՞ . . . մեր նմանները . . . բայց ո՛չ Անգլիա-
ցիները . . . :

Եւ իրաւ ալ, իրեն համար, Անգլիացիները իր
նմանները չէին . . . մարդ անգամ չէին: Բնազրով
կ'ատէր զանոնք, խոր ու վայրագ ատելութեամբ
մը: Յաճախ հօրաքրոջը ամուսինը, անոր բարկու-
թիւններէն ապշած, խնդարով կ'ըսէր.

— Ծեր զօրականի մը պէս կը խօսիս կոր, պըդ-
տի՛կ:

Ու աիկին աը Լօալուր վերջին ծայր զայրացած,
կը պոռար.

— Այս աղջիկը «աղնուական» բանները չի սիրել:

Մարքիզուհիին համար, «շիքութեամ» ամենա-
բարձր աստիճանը կը մարմնանար Անգլիացւոց մէջ.
անոնց բիրտ կարկամութիւնը՝ վայելչութիւն կը սե-
պէր, և ուռուցիկ յոխորատնքը՝ աղնուութիւն, երբ
կոշտ ու գինով ըլլային, —ինչ որ սովորական բան
մըն է անոնց համար—կատարելապէս «մեծ աւագա-
նիններու» տեղ կը դնէր զանոնք: Երբ թուրվիլի

արշաւահոնդէսներուն ատեն, կարենար Շամբրէօյի
ապարանքը քանի մը անցորդ զօրավարներ բերել,
չսփազանց կ'ուրախանար. և եթէ պատմէին որ
այս միենոյն «զօրավարը» կամացուկ մը հինգ ոսկի¹
կը զրաբանէր, իր ձիուն արժէքը, «զրաբարտութիւն
է» պիտի պոռար:

Տիկին Մարի-Մատղէն շարունակեց.

— Աստուած բացառութիւն չուզեր... Աս-
տուծմէ կը վախնաք, այնպէս չէ...

— Ո՞չ, — ըստ բացէ ի բաց Անդուանէթ, —
առանով եմ թէ բարի է... ինչո՞ւ պիտի վախնամ...

Նախ անարեկեցաւ կրօնաւորուհին, յետոյ տղուն
միտքը հասկնալով, յարեց.

— Բայց կը սիրէք զայն, այնպէս չէ :

— Անչուշտ, անիծից արմատ, կը սիրեմ զայն :

— «Անիծից արմատ» չեն ըսեր... դուն որո՞ւն
քով կրթուած ես :

— Հօրեղբօրս...:

Երբեք Անդուանէթ ափկին առ Լօպուրի խօսքը
չէր ըներ, մինչեւ որ ստիպուած չըլլար:

— Զեր հօրեղբայրը զինուորական ըլլալու է ան-
չուշտ :

— Ո՞չ, տիկին, գետպան է...:

Ու ափկին Մարի Մատղէնի զարմացու մը տեսնե-
լով, եռանգով յարեց.

— Բայց զալափարներնիս իրարու չեն նմանիր...
ո՞հ, ընաւ երբեք...:

Կրօնաւորուհին սկսաւ խնդալ.

— Դուք, ձեր տարիքին նայելով՝ չափազանց
վճռական զաղափարներ ունիք, աղջիկս... Այս ա-
մէնը պէտք պիտի ըլլայ չափաւորել... բաներ կան
զորս «կ'ատէք»... ուրիշներ ալ զորս չափազանց
չատ կը սիրէք...:

— Օրինակի համար, կապոյալը — մրամաց ակուա-
ներուն մէջէն կուիզ ար Մօնվէլ :

Ու, «կ'երեւայ թէ պարոն քաղաքապետը գե-
ղեցիկ կերպերը կը սիրէ» խօսքէն վրէժը առնելու
համար, հեղնօրէն ըստւ .

— «Կ'երեւայ թէ օրիորդը կապուտիկը կը սիրէ . . .» :

Փոքրիկ աղջիկը հասկցաւ թէ այս կապոյս բառը
իր գիտցածէն տարբեր նշանակութիւն մըն ալ ու-
նէր, ու կրօնաւորուհին անուշագրութենէն օգուտ
քաղելով, որ կը չարունակէր աշակերտուհիները
հարցաքննել, աեղք նատելով, հարցուց .

— Կապոյալը . . . ի՞նչ է սա կապոյտ ըստւածք . . .

Լիւսի լըֆէվր արհամարհուտ չեշտով մը պատաս-
խանեց .

— Կապոյալ, խենիթ ու մենթ բաներ ըսել է . . .

— Բայց ի՞նչ խենթ բան . . . — պնդեց Անդու-
անէթ :

— Ինչ պիտի ըլլայ, դաշտերը, երկինքը, ծա-
ղիկները, բանաստեղծութիւնը, փոքրիկ թոշուն-
ները . . . վերջապէս կապոյալ, ասոր պէս բաներ :

Անդուանէթ չհասկցաւ թէ Սահմանադրութեան
ու Անդլիացիներուն առթիւ, ինչու կապոյտի վրայ
կը խօսէին իրեն հետ, բայց հասկցաւ թէ «կա-
պոյալ» սիրելը . . . ու կը սիրէր զայն եթէ երկինքը,
ծաղիկները ու թոշունները կը բովանդակէր ան . —
վերջին ասինան ծաղրելի բան մըն եր իր նոր ըն-
կերուհիներուն աշխին: Վիրաւորուած, պղտիկ ինկած,
միտքը դրաւ այս արգիլուած աղապատանքը իր
անկեղծ փոքրիկ սրտին խորը թաղել :

— Ա՛ն, հոս կապոյտը պէտք չէ սիրել եղեր—
մտածեց, — ուրիմն, կը տեսնե՞ն :

Երբ աշակերտուհիները սրահէն դուրս ելան,

տիկին Մարի-Մատլէն կամացուկ մը Անդուանէթին ըստ .

— Դուն կեցի՛ր , աղջիկս , քեզի հետ խօսելիք ունիմ . . .

Աչակերտուհիները հեգնուա գէմքերով նորեկը դիտեցին ու Լուիզ մըմնջեց .

— Նախապատռութիւններ . . . ի՞նչ շուտ . . .

Ճաշի զանգակը զարնուած պահուն միայն Անդուանէթ երեւան եղաւ : Եշմարեց որ զինքը չար հետաքրքրութեամբ մը կը դիտէին : Ճաշի ատեն որ և է հարցում չուզզեցին իրեն . շատ մը կրօնաւորուհիներ , սեղաններուն երկայնքը զանգաղօրէն քաղելով , բացարձակապէս լուռ կենալու կը ստիպէին տղաքը . բայց , պարտէզին մէջ , զրօսանքը սկսելուն պէս , հարցումներու և անհաճոյ խորհրդածութեանց ճշմարիտ տարափով մը պաշարուեցաւ :

— Արդէն տիկին Մարի-Մատլէնին «սիրելին» եղաբ :

— Պաշտպանուհիդ ի՞նչ բառ :

— Հ զարանալու իրաւունք ունիս , որովհետեւ ամբնուն հետ անոյշ չէ . . .

Երկրորդ անգամ՝ ըլլալով , Լուիզ աը Մօնլէլ վճռական շեշտավ մը կրկնեց .

— Կ'երեւայ թէ կապոյտը սիրելն ալ բանի մը կը ծառայէ կոր :

Անդուանէթին փոքրիկ ականջները կառ կարմիր եղան , յանկարծակի ետին դարձաւ .

— Ո՞հ , բայց . . . անգամ մըն ալ այդ խօսքը չպիտի կրկնեռ . . .

— Բայց , վերջապէս . . . հարցուց Լիւսի , ուզելով խօսիանել կոխոր զոր կը նախատեսէր , — այդչափ երկար ժամանակ ի՞նչ ըրին քեզի . . .

— Քննութիւն մը լրին . . . ձեր կարգին մէջ
չպիսի մնամ . . .

Դէմքերը ա'լ աւելի անհաճոյ երեւոյթ մը առին
ու չար ժայխանիրը չեշտուեցան :

— Ահ, չնորհաւորութիւններս ուրեմն : Կը կար-
ծէս թէ կրնաս հետեւիլ վերի կարգին . քու գիտ-
նալիք բանդ է . . .

— Գիտես, երբեմն անանկ կր կարծէ մարդ . . .
ու յիսոյ . . . երբ չկարենայ հետեւիլ, շատ աւելի
զժուար է . . .

— Առանց հաշուելու թէ երբ մարդ կարգին
վարի ծալը մնայ, մրցանակ առնելու յոյս չու-
նենար :

— Շտատ մի ուրախանար . . . գիտցած ըլլաս որ
անտանելի վարժուհի մը պիտի ունենաս . . . Երրորդ
կարգինը ամէնէն, անտանելին է :

— Բայց, —ըստ Անդուանէթ, երբ կրցաւ խօսք
մը ընելու ատեն գանել, — երրորդ կարգը չպիտի
մտնեմ :

Դիմագծերը ճառագայթեցին :

— Ահ . . . հինգերորդ կարգը գրին քեզ . . . ես
զիտէի արգէն . . . Պատմութիւն զիտնալու պէս ե-
րեւալով ի՞նչ կ'ըլլայ . . .

— Այդչափ մի ուրախանաք, —ըստ Անդուանէթ
ինգալով —ձենէ աղէկ զիտեմ՝ պատմութիւնը . . . ու-
րովհետեւ առաջին կարգը գրին զիս . . . :

Ամէնքը ապշեցան մնացին :

— Առաջին կարգը . . . նորեկը առաջին կարգը . . .
դեռ տանըչորս տարեկան չեղած . . .

Աւ Լուիզ տը Մօնլէլ Անդուանէթին մօտենա-
լով, ապշած երեւոյթով, քանի մը անգամ անոր
շուրջը դարձաւ, ըսելով .

— Առաջին կարգը : Դուք ցուցանք (phénomène) մըն էք ուրեմն . . .

Փոքրիկ ականչները ալ աւելի կարմրեցան և աղջնակը բարկութենէն դոլդղացող ձայնով մը պատասխանեց .

— Գրեթէ մինչեւ տասնոր հինգ տարեկան առաջին կարգին մէջ պիտի մնամ . . . յետոյ , բարձրագոյն կարգը պիտի մնանեմ . . . Ուրեմն , տասնոր վեց տարեկան եղած ատենս դոլրոցս պիտի լմնցնեմ . . . ամէնո՞ւն պէս . . . Դո՞ւք , քսան տարեկան եղած ատեննիդ պիտի լրացնէք . . . ուրեմն ցուցանքը դուք էք . . . :

Լուիզ եկաւ . Անդուանէթին առջին տնկուեցաւ , ու վերէն վար զայն չափչփելով .

— Օրիորդ կատուտիկը ի՞նչ կ'ըսէ կոր . . .

Այս անգամ վոքրիկ աղջիկը դժգունեցաւ , բերնին քոլի եւկու պատիկ խորունկ զիծերը շեշտուեցան :

— Զգուշացիր . . . — ըստ :

Կարկամած կոկորդին մէջ ձայնը կը խեղդուեր : Ուրախացած , Լուիզ շարունակեց .

— Զգուշանամ , ի՞նչ բանէ . . . :

Որովհեաեւ . Անդուանէթ չէր պատասխաներ , ծոեցաւ ու անոր գէմքին վրայ փչելով .

— Ի՞նչէն , Կապ՛ւափիկ . . . :

— Ասկէ . . . :

Ու նորեկին ձեռքը Լուիզի այտին վրայ իջաւ մեծաշառաչ :

Աէնդ-Ինեասի վանքին մէջ , ուր ամէն բանէ առաջ բարեկրթութիւնը կը տիրէր , ծեծկուփիլ խասիւ արգիլուած էր : Աշակերտուհիները հազիւ կը յիշէին նորեկներ , որոնք դոլրոցին կանոնին անվարժ , առ-

տակ մը տուած լրային մէկուն՝ երբ դիրհնք շատ անհամագիստ ընէր, բայց երբեք, ո՞հ երբեք, ոչ մէկը համարձակած էր «քաղաքապետին աղջկան» վրայ ձեռք վերցնել. ուստի ապշութիւնը իր դաւդաթնակէտին հասաւ :

Լուիզ, սարսափած, այս անակնկալ անարգանքն ապշահար մնացած, ու քիչ մըն ալ շմորած՝ ընդունած հարուածին սստակութենէն, վայրկեան մը անշարժ մնաց, տիսմար ու կարծես հոգին ելած. բայց այն վայրկեանին ուր Անդուանէթ րրածին վրայ զղջալով, սիրուն կերպով մը ներում կը խլնդրէր, անոր ազգրին արուած ոտքի հարուածով մը անողին հրեց և զայն գետին գլտորեց : Տղեկը սուազին մէջ թաւալեցաւ զնդակի պէս, փոքրիկ կատուի մը նման կակուղ ու ճապուկ, մինչ ամէնքը կը խլնդային. յետոյ թեթեւօրէն ոտքի ելլելով, Լուիզին վրայ խոյացաւ :

Ճշմարիտ պայքար մը եղաւ, նախ և սուած, աշակերտունիները յառաջացան նորեկին օդնելու համար. գիտէին թէ Լուիզ իր ոյժը չարաչար գործածելու կոստութեան կարող էր. բայց խկոյն հասկցան թէ իրենց միջամտութիւնը բոլորովին անօգուտ էր :

Լուիզ՝ որ կը սիրէր փոքրիկներու թեւերը գալարել, իր գերազասութիւնը ցուցնելու համար, հիմա փառաւոր տփոց մը կ'ուտէր :

Անդուանէթ, ա՛լ առաջ նետուած՝ ցուրտ ու հասաս կերպով կը կոռւէր, կոռւիի խոշոր հարուածներ իջեցնելով, ու կապկի զիւրաթեքութեամբ հակառակորդին ոտքի հարուածներէն խոյս տալով : Երկու տղօց բոլորտիքը, փոքրիկ շրջանակ մը ձեւացեր էր. ամէնքն ալ շատ շահագրգուած կը դիւ-

տէին , սրտանց ուրախանալով որ վերջապէս Լուիզ
առ Մօնվէլ աղուոր ծեծ մը կ'ուտէր , որուն շատ
անգամ արժանի եղած էր , ու չէին ուղեր մարդ
կանչել :

Տիկին առ Բրէմօրէլ՝ ծառուղիին ծայրը , կոնա-
խաղը զետեղել տալու զբաղած , անցած դարձածէն
տեղեկութիւն չունէր . բայց վերջապէս , Լուիզ՝ ար-
մորած , ոռնալով , սկսաւ պոռալ .

— Օգնութիւն . . . կը սպաննէ կոր զլու . . .

Ու աշակերտուհիները , տեսնելով որ անոր կոչը
լսուեր էր , սկսան իրենք ալ պոռալ , մեղսակից չե-
րեւնալու համար :

— Տիկին . . . տիկին . . . չո՛ւտ , հասէ՞ք :

Ենդի պէս վաղել սկսաւ տիկին Բրէմօրէլ . . .
Իր նախասիրած աշակերտուհին այդ խառնափնթոր
վիճակին մէջ տեսնելով , չուտ չուտ և ծիծաղաշարչ
կերպով փոքրիկ քայլերով կը վաղէր . հովէն ծփա-
ցող իր քօղը ու թոշտած ուսնոցը զայն խոշոր ջրզ-
ջիկի մը կը նմանցնէին : Շուտ կը հասնէր , անտա-
րակոյս , բայց երբ սպայքարին տեղի հասաւ , խառ-
տուն խոհեմութիւնը որ իր ամենափոքր գործերուն
կ'առաջնորդէր , խորհուրդ տուաւ իրեն բանի մը
չխառնուելու : Անչո՛ւչտ , շատ գիշնդակ , սոսսկալի
բան մին էր այդ սիրելի փոքրիկ Լուիզին ծեծ ու-
տելը տեսնել , բայց կարելի չէր առանց ինքզինքը
վտանգի ենթարկելու միջամտել . . . և անշուշտ . . .
կ'արժէր որ քիչ մը մտածէր . . .

Անոր մտածելու միջոցին , Անդուանէթ Լուիզին
մէկ ձախող շարժումէն օգուտ քաղելով , ձեռքերը
անոր ուսին վրայ դրաւ և ծունկերը ծռելու բըռ-
նաղատելով , ծունկովը փոքրիկ հարուած մը տուաւ
ստամոքսին և ինքն ալ հիմա զայն աւաղին մէջ
զլասրեց :

— կեցցէ , կեցցէ —ոլուացին ամէնէն համարձակներէն մէկ քանիներ , առանց տիկին ար Բրէմօրէլին դայթակղած ձեւերուն կարեւորութիւն տալու , որ «քաղաքապետին ազջկան» քով կը վազէր շտապով :

Խիղճը հանգարտ , համոզուած թէ ըրածը արդարացի էր , Անդուանէթ իր անդիական ձեւով խոչոր վզնոցը կը չուկէր , որ կոսւած միջոցին դարձեր էր , և կը պատրաստուէր երթալ խաղալու , երբ կրօնաւորուհին , վերջին ծայր որսնեղած , զայն կեցուց :

— Օրիո՞րդ ար Շամբրէօ , ըրածնիդ սոսկալի բան է . . .

Փոքրիկը պատասխան չտուառ :

— Սոսկալի ու վատ բան , — շարունակեց տիկին ար Բրէմօրէլ :

Անդուանէթ ուզեց դիմաղրել :

— Վատ . . . Ո՞հ , ո՞չ , ատիկա ճիշտ չէ . . . ինչ երկու տարու մեծ է անիկա , ու ես անոր արմուկին կը հասնիմ . . . :

— Բայց գուք անկէ չստ աւելի ուժով էք . . . :

— Ուրեմն ինքը այնպէս չէ , ինչպէս պէտք է ըլլայ . . . Ես ի՞նչ յանցանք ունիմ :

Առանց Լուիզին հետ զբաղելու , որուն վրան զլուխը տիկին ար Բրէմօրէլ սիրալիր կերպով կը խողանակէր , աշակերտուհիները Անդուանէթը առին տարին : Շրջում մը տեղի ունեցաւ ինպատ իրեն :

Ոմանք երախասապարտ էին անոր այդ պարծենեկոտ և «ծածուկ» ընկերուհին ատանկ աղուոր ծեծ քաշելուն , մանաւանդ որ կ'ատէին զայն . առանց բացէ ի բաց ըսել համարձակելու . ուրիշներ , աւելի անտարբեր , պարզապէս չնորհապարտ էին իրեն .

այնքան յոխորտանքով «տիկիններուն այդ պաշտելիին» վրայ յարձակելուն համար, ամէնքն ալ կը սքանչանային այդ չնչին մարմնով փոքրիկ աղջկան ֆիզիքական ոյժին վրայ :

Եւ ցպիկներով գնդակներուն զարներու ճարապիկութիւնը ամէնուն սիրաը զրաւեց, իրարու հետ վիճեցան զայն իրենց բաժնին մէջ ունենալու հասար, և վերջապէս վիճակ ձգեցին :

Զրոսանքէն եաքր, Անդուանէթ ամէն կողմէ շրջապատռած, խումբի մը մէջտեղը կը տիրապետէր, և մէկը չէր խօսեր Լուիզին հետ, որ խնամքով մազերը շտկած ու խոզոնակուած, եկեր էր խաղերուն մասնակցիլ :

Վերջին ծայր նրբամիտ ըլլալով, նորատի աղջիկը անմիջապէս հասկցաւ որ նորեկը ամէնուն սիրելի պիտի ըլլար, ի վեաս իրեն, և միամիտ կերպարանքով մը, անոր մօանցաւ ու ձեռքը երկարեց.

— Անցեալը մոռնա՛նք, ու բարեկամ՝ ըլլանք, կ'ուզե՞ս, հարցուց :

Միամիտ, բացարձակապէս անվարժ «իրերուն ինչո՞ւն» գուշակելու, Անդուանէթ ուրախութեամբ յառաջ նետուեցաւ, ժպառն, բայց աշքերը արցունքով լեցուն, սարջացած՝ այդ խոչոր խենդուկ աղջիկը ծեծելուն որ առանց ոխի ձեռքը իրեն կը կարկառէր. որովհետեւ, խոսառվաննելու էր թէ չարաչար ծեծեր էր զայն, և խորապէս կը ցաւէր այդ կերպ վարուելուն: Ուստի ինք սրտանց պատասխանեց Լուիզի թոյլ ու արհամարհուտ ձեռքի սեղմումին, ձեռքի սեղմում մը՝ որ անկեղծութենէ զուրկ էր բոլորավիլն :

Անդուանէթէն նուազ պարզամիտ՝ Լիսի Լըֆէվր այս հաշտութեան կատակերգութենէն չխաբուեցաւ.

ծուռ ծուռ կուիդին նայեցաւ և չար ժողիտով մը
ըսաւ .

— Աղէ՛կ , աղէ՛կ , բարեկամ եղէք . . . իրաւունք
ունիս . . . աւելի խոհեմութիւն է :

Ապահովաբար , ա՛լ «քաղաքապետին աղջկան»
ազգեցութիւնը կոտրեր լննցեր էր :

Յետոյ , Անդուանէթին դառնալով , կիւսի յարեց .

— Գիտցած եղի՛ր որ առիմեր ներկայանալուն
պէս , նորէն վրէժը պիտի լուծէ . . . ի՞նչ դիւրահա-
ւան ես եղե՛ր դուն :

Երբ , իրիկուան , Պ. ար Լօպուր պղտիկ աղջկան
հարցուց թէ ո՛ր կարգը մտեր էր վերջնականա-
պէս , Անդուանէթ պատասխանեց այնպիսի երեւոյ-
թով մը զոր կը ջանար անտարբեր ձեւացնել .

— Առաջին կարգին մէջ եմ . . . :

— Ի՞նչ ըսիր . . . ըսաւ մարքիզուհին , որ կար-
ծեց թէ սխալ հասկցած էր :

Անդուանէթ հօրաքրոջը նայեցաւ , բարձրաձայն
կրկնելով .

— Առաջին կարգին մէջ . . . այո՛ , անտարա-
կոյս . . . կը տեսնէք որ իրաւունք չունիք եղեր շա-
րունակ երեսիս պոռալու կանչելու . . . ըսելու թէ
բան մը չեմ գիտեր . . . թէ չեմ աշխատիր . . . այո՛ . . .
առաջին կարգն եմ . . . մեծերու հետ . . . մէջերնին
տասնընթիւ տարեկաններ կան . . .

— Ուրեմն , — հարցուց տիկին ար Լօպուր ,
սիրող նեղացած , ամուսին դառնալով — ուրեմն ,
գալ տարի ա՛լ դսկրոց չպիտի երթայ . . .

Անդուանէթ քրքիչ մը փրցուց .

— Անհոգ եղիր , անուշիկ հօրաքրոյր . . . անկէ
զատ ուրիշ կարգ մըն ալ կայ . . . կարգ մը որ փի-
լիստիայութեան դասարանին տեղն է , «բարձրագոյն

կարգը :» Ո՞հ , մի վնասուեր , դուն սնոր ինչ ըլլալը չես գիտեր . . .

Եւ տեսնելով մարքիզուհիին ըշղոստ տեղէն ել-լելը , յարեց , իր պատասխանին լրբութիւնը պար-տըկելու համար .

— Զեր ժամանակը չկա՞ր անիկա . . .

Առանց ուշադրութիւն ընելու դրանը երկար թրթոռումներուն , զօր իր կինը ուժգին կը գոցէր , խեղճ հօրեղբայրը Անդուանիթին դարձաւ .

— Շատ աղէկ , փոքրիկ Դուանօնս . . . քենէ զոհ եմ . . . այդ տարիքիոդ մէջ առաջին կարգը ըլլալդ շատ աղուոր բա՞ն է . . .

Անդուանէթ գլուխը վեր առաւ :

— Դեռ ասիկա ի՞նչ է որ . . . ասկէ աղէկը կայ . . . :

Վա՞յ . . . ի՞նչ է նայինք :

— Ծեծկուեցա՞յ . . . :

— Ահ , մրմիջեց մարքիզը յուսախար , — ա՞տ է աւելի աղէկ ըսածդդ :

— Տամնըվեց տարեկան աղջկան մը հետ ծեծ-կուեցայ , — շարունակեց փոքրիկը փողփողելով , — բարձրահասակ աղջկան մը հետ . . . շտա բարձրա-հասակ և գէր . . . և ծեծ մը քաշեցի որ . . . ա՞հ , բայց առաջին կարգի ծեծ մը . . . : Տեսնելու բան էր , Մելանի հօրեղբայր — պէտք է ըսել թէ առաջ ան սկսաւ . . . և անսանկ մը կ'ոռնար կոր որ . . . չես գի-տեր որչափ զոհ եղայ . . . առաջին կարգը ըլլալէս ալ աւելի զոհ , իրաւ որ . . . :

— Ապահովաբար , երբեք խելքդ գլուխդ չոլիսի գայ . . . :

— Բայց ինչո՞ւ . . . կոռուիլը խելքը գլուխը մար-դու բան է . . . նայէ՛ որ ըսեմ . . . երէկ վիս բանէ՛

տեղ չէին դներ կոր Սէսու-Ինհասի մէջ . . . այսինքն ,
աշակերտուհիները . . . որովհետեւ , ափկինները , ի՞նչ
կ'ուզեն բնեն , հոգս չէ . . . :

— Ա՛հ . . . :

— Այո՛ . . . դեռ այս առառու , երբ խմացանք թէ
առաջին կարգը անցեր էի , աշակերտուհիները ա-
նանկ քիթերնին բերաննին կախեցին որ , սկսան
ինծի կարեւորութիւն չտալ . . . և չարջրկել : Վեր-
ջապէս , այնչափ նեղացուցին որ . . . մանաւանդ
մէկը . . . որ ինծի բաներ մը կ'ըսէր . . .

— Ի՞նչ բան . . . :

— Թէ կապոյաը կը սիրէի . . . որովհետեւ այս
առառու երկնքին մէկ պլատիկ անկիւնը դիտեր էի ,
հանրակառքին մէջ . . . ուստի կ'երեւայ թէ կապոյաը
կը սիրեմ եղեր :

— Ե՞ն , աղէկ , ատոր մէջ ի՞նչ կայ սրդողելու :

— Ատա՞նկ կը կարծես . . . բաէ նայինք , դուն ալ
կը սիրե՞ս կապոյաը , Մելանի հօրեղբայր . . .

Մարգիղը լուրջ դէմք մը առաւ .

— Այո՛ , — ըսաւ — կապոյաը կը սիրեմ . . . որ
սակայն սէրս չի փոխարիներ . . . ապերայխոր . . .

— Կերեւայ թէ կապոյաը սիրելը տիմար բան է :

— Ես ալ կը սկսիմ կոր այդպէս մտածել . . . թէն
քիչ մը ուշ . . . :

— Կարելի է որ ստիկա սիրելը անմիտ բան ըլ-
լայ , բայց չեմ ուզեր որ ինծի բոն ատիկա . . .

— Սակայն . . .

— Ո՛չ . . . չեմ ուզեր . . . յետոյ , զիս «ցուցանք»
անուանեց . . . և յետոյ ուրիշ բան մըն ալ . . .

— Ի՞նչ անուն առւաւ քեղի . . . :

— Կապօւտիկ . . . վերջապէս , անոււններ , ի՞նչ
զիսնամ :

— Կապուտիկ . . . բայց տղեղ անուն մը չէ «կապուտիկը» . . .

— Ո՞չ . . . միայն թէ զիս ծաղրելու համար էր, հանրակառքին մէջ պատահածին համար . . . վրան ցատկեցի . . . և յետոյ . . կը հասկնա՞ս, Մելանի հօրեղբայր :

— կը վախնամ կոր հասկնալու . . . :

— Այո՛, այդպէս . . . և յետոյ, եղածը չե՞ս գիտեր :

— Մտքէս կ'անցնի կոր . . . սպատմուեցա՞ր . . . :

— Ամենեւին . . . ընդհակա՛ռակը : Բոլոր այդ օրիորդները սկսան զիս սիրել և միւսը ձգեցին ա՛լ . . . ահ, կը տեսնես որ երկար չտեւեց . . . :

— Ի՞նչը պիտի տեսնեմ . . . :

— Թէ, իրաւունք ունիմ աւելի գոհ ըլլալու կուիւէն քան թէ կարգէս . . . ամէնուն հետ աղէկ եմ հիմա . . . կուիւէն շնորհիւ :

— Որմէ կը հետեւցնես թէ . . .

— Թէ ոյժը ուսումէն շատ աւելի օգտակար է, Մելանի հօրեղբայր . . . Ո՞հ, գիտեմ թէ մեր գաղափարները համաձայն չեն այս մասին . . .

— Ապահովագէս . . . և աւելի աղէկ կ'ընես եթէ դեռ խնլքդ չհասած բաներուն վրայ չխօսիս . . .

— Սակայն, այսօր, «աշխատութեամբ փորձառու եղայ», ինչպէս դուն կ'ըսես . . .

— Վերջապէս, շուառվ վանքին պիտի վարժութէս—ընդմիջեց Պ. ալ Լոպտը, մտածելով թէ աւելի աղէկ էր չպնդել :

— Ո՞հ . . . Աստուած իմ . . . վերջապէս . . . և յետոյ, երկու տարուան բան է . . . հարկաւ կ'անցնի :

Շատ զիւրութեամբ Անդուանէթ վանքին վարժուեցաւ: Թէկ մերթ ընդդ մերթ կոշտ բարկութիւն-

ներ ու փոքրիկ ընդվզումներ կ'ունենար, բայց «միշտ ասոնց առաջքը կ'առնուելը», —ինչպէս ինքը կ'ըսէր —չնորհիւ միջամտութեան ու խրատներուն տիկին Լազարէսի, որ գորովանքով կը սիրէրիր փոքրիկ աշակերտուհին: Սովորութիւններ կային, կամոններ կային, որոնց Անդուանէթ վհատեցուցիչ ընդդիմութիւն մը կ'ընէր:

Օրինակի համար, երբեք չուզեց համակերպիլայն սովորութեան որ աշակերտուհիներուն վրայ պարաք կը գնէր իրենց թիւերուն ներքեւ դնել Վ. Ա. Փ. Ա. գիրերը իրենց սրատկանած առարկաներուն վրայ: Արդէն իր անունը թուանշանի մը հետփոխելու գտղափարը շատ անհաճոյ կուգար իրեն, բայց իր մանր մունիր առարկաներուն վրայ խոշոր ու գէշ բանուած 93 մը նշանակած էր խղճմտօրէն: Այս թուանշանը, զոր ինք ուզած էր, ընտւ մէկունտրուած չէր, աշակերտուհիները չէին ուզեր զայն: Երբ Անդուանէթին ըսին թէ 437ը տուած էին իրեն, և հետեւ արար պէտք էր «իր ունեցածներուն» վրայ 437ը նշանակէր, պնզեց թէ անպատճառ 93ը կ'ուզէ, որուն թափուր ըլլալը զիտէր:

Մատակարարուհին՝ որ մեծին Շամբրէօի գործածչարիքներուն վրայ տարատամ գաղափար մը միայնունէր, սարսափած հարցուց.

— Ինչո՞ւ համար այս սարսափելի թիւը կ'ուզես . . .: Միթէ պապայիդ պէս դո՞ւն ալ յեղափոխական ես:

— Օ՛հ, գիտէք . . . ես յեղափոխութեան հակառակ չեմ, բայց ասոր համար չէ որ այս թիւը կ'առնեմ . . .:

— Ուրեմն, ինչո՞ւ . . .:

— Որովհետեւ երեքի տեղ, երկու թիւ միայն կը բանիմ . . . ասոր համար է . . .:

Մատակարարուհին տեղի տուաւ և ուզեց բացարել թէ ինչպէս պէտք է դնել . Վ. Ա. Փ. Ա. գիրերը :

— Ուրիշ բան ալ կայ . . . — պոռաց Անդուանէթ որուն ծուլութիւնը կ'ընդվզէր , — ինչո՞ւ համար Վ. Ա. Փ. Ա. . . . ի՞նչ ըսել է ասիկա :

— Ասիկա ըսել կ'ուզէ . Վասն ամենամեծ փառացն Ասուծոյ . . .

— Աղէկ , միայն Փ. Ա. կը դնեմ . Փառացն Ասուծոյ . . . միենոյն բանը ըսել է , և աւելի կարճ է . . .

— Ո՞չ . . . պէտք է որ Վ. Ա. Փ. Ա. դնես :

— Բայց ինչո՞ւ համար :

— Որովհեան ճիղվիթներու ընկերութեան սովորութիւնը այս է . . .

— Ինձի ի՞նչ . . . ևս ճիղվիթ չեմ . . . ինչո՞ւ պէտք . . . ինչո՞ւ այդ մարդոց նշանաբանը պիտի գործածեմ :

— Որովհեան գպրոցին սովորութիւնը ատ է . . .

Անդուանէթ յամառեցաւ մնաց :

— Կ'ուզեմ տիկինն Լազարէսը տեսնել . . . առանց տիկինն Լազարէսը տեսնելու բան մըն ալ չեմ դներ . . .

Եւ այնքան պնդեց , այնքան ըրաւ որ ընդհանուր ուսուցչուհին քով տարին զայն . . . որ իրեն իրաւունք տուաւ :

— Ասիկա սովորութիւն մըն է միայն , — ըստ ինսպալով պատուական կինը — բայց պարտականութիւն մը չէ :

Օր մը , երբ Անդուանէթ վանքէն կը վերադառնար , անդուխներէն վեր ելած ատեն , հօրաքրոջը ձայնը լսեց , որ սովորականէն աւելի կը պոռչտար . գրադանլիճին զրանը առջեւ կանգ առաւ , չհամարձակելով ներս մտնել :

— Զգեցէք զիս, — կ'ըսէր Պ. ալ Լոպուր — ինչ որ կ'ուզէք բրէք, ուր որ կ'ուզէք զացէք, բայց ձգեցէք զիս . . . :

Անդուանէթին այնպէս եկաւ որ հօրաքրոջը ամուսնին ձայնը սովորականին պէս հանդարտ չէր : Ասկէ հարիւր անգամ աւելի սոսկալի տեսարաններու ներկայ գանուած էր, և երբեք այսպէս սիրտը դող ելած չունէր :

— Հիւանդ եմ, — շարունակեց մարքիզը, — շատ հիւանդ . . . այս անդադրում բանակռիւները զիս շատ գէշ կ'ընեն կոր . . . : Արդէն ասանկ ըլլալը գիտէք, և կարծես հաճոյք կը զգաք զիս լմնցնելէ . . . :

Դրանը կոթնած, Անդուանէթ կը կենար, սահմբուկած : — Հիւանդ էր, Մելանի հօրեղբայրը . . . և ի՞նք չէր գիտեր . . . երբէն ի վեր հիւանդ էր արդեօք . . . կարելի՞ էր որ անիկա մեռնէր. Աստուած իմ . . . հիմա միայն կը հասկնար թէ ո՛րչափ կը սիրէր զայն . . . և պիտի ձգէր որ զանիկա չարչարէին, տառապեցնէին, «մեոցնէին» . . . Ո՞հ, բայց ո՛չ . . . :

Թաթառի մը պէս, գրադանիճէն ներս վազեց : Խիստ աժգոյն, շրթունքները ջղացին փոքրիկ շարժումով մը սարսոււն, մարքիզը ոտքի վրայ, քանդակազարդ մեծ վառարանին կոթներ կեցեր էր : Փոքրիկը տեսնելով՝ իր կարկամեալ դէմքը սպայծառացաւ : Անդուանէթ անոր քով վազեց, յետոյ հօրաքրոջը զառնալով, բերանը ժապտուն ու չար նայուածքով մը ըստ :

— Սպայ մը կը սպասէ սրահին մէջ . . . :

— Երթա՛մ, — սպասախանեց տիկին ալ Լոպուր, շուտ մը դորս ելլելով :

Անդուանէթ սկսաւ լալ :

— Ի՞նչ ունիս — հարցուց մարքիզը, վերջին ծայր զարմացած փոքրիկին լալը տեսնելով, որ երբեք չէր լար:

— Գէշ բան ըրեր, Մելանի հօրեղբայր, ինձի չըսելով . . . ինչո՞ւ համար չըսիր ինձի . . . :

— Ի՞նչ բան . . .

— Թէ հիւանդ էիր . . . Ո՞հ . . . աղէկ մը լսեցի . . . Անիկա կը չարչարէ կոր քեզ . . . միշտ . . . ինչպէս ամէնքս ալ արդէն . . .

— Անդուանէլթ . . .

— Զես կրնար ըսել թէ բարի է, այնպէս չէ՞ . . . գիտես թէ չէ:

Յետոյ, վայրկեան մը մտածելէ վերջը,

— Ա՛լ Սէնդ-Ինիաս չպիտի երթամ, ես քովդ պիտի կենամ քեզ պաշտպանելու, խնամելու համար . . .

— Բայց անկարելի է ատիկա, գիտես թէ հօրաքոյրդ չպիտի . . .

— Ո՞հ . . . ի՞նչ փոյթ, հօրաքոյրս . . . կ'ատեմ դայն . . . և կը պաշտեմ քեզ . . . մանաւանդ առկէ ետքը . . . ըսէ՛, ըսէ՛ թէ կ'ուզես որ հոս կենամ . . . չո՞ւտ ըսէ . . . անիկա չեկած . . .

— Անիկա ի՞նչպէս կուգայ . . . քանի որ այցելու մը կայ . . . :

Անգուանէթ սկսու ինոգալ:

— Սպա՞յ մի . . . սպայ մսպայ չիկայ, գիտմամբ ըսի որ սը՞իէ ելլէ երթայ . . . :

— Աղէկ չես ըրեր . . . ատիկա գէշ բան է և հօրաքոյրդ դժգոհ պիտի ըլլայ . . . :

— Շատ հոգս կ'ընեմ չնայի՛ս, զիս միշտ քովդ պիտի պահես, Մելանի հօրեղբայր . . . միշտ քովդ, ատանկ չէ՞ :

Տասնըշօրս ու կէս տարու եմ — թէեւ չեմ երեւար . . . քեզի քարառւզարութիւն կ'ընեմ . . . ուզածիդ չափ «ԺԹ. դարու Եւրոպայի դիւանագլուխանութիւնութիւն» կ'ընդօրինակեմ, թէեւ չատ անտանելի բան է զանոնք օրինակելը . . . և յետոյ անտառին մէջ աղուոր պատյաներ կ'ընենք . . . կ'ըլլա՞յ, ըսէ՞ . . . :

Մարգիղը ժպտեցաւ .

— Սղուոր պատյանե՞ր . . . բայց երեսս նայէ անգամ մը , անուշիկ Դուանօնս . . . էյ , ա՛լ մի լար . . . մեռնիղը դժբաղգութիւն մը չէ . . . , օր մը չէ օր մը ըլլալիքը ան է . . . և հանգստութիւն է . . . ո՞վ գիտէ . . . թերեւս հոն է կապոյմն ալ . . . կապոյաը զոր կը սիրես գուն . . . զոր երկուքս ալ կը սիրենք . . . միշտ կը սիրե՞ս կապուտիկը . . .

— Ա՛լ բան չեմ սիրեր ես . . . քենէ զատ , — ըստ փոքրիկը հեծկլտալով , — բայց վերջապէս ի՞նչ ունիս , Մելանի հօրեղբայր . . . հիւանդութիւնդ ի՞նչ է . . . :

— Ի՞նչ պիտի ընես . . . :

— Ըսէ՞ . . . ըսէ՞ . . . կ'ուզեմ գիտնալ թէ ի՞նչ հիւանդութիւն է :

— Սրտի անդապանցութիւն մը . . . հոս տեղս . . . զո՞ն ես հիմա . . .

Նայէ , ճաշի զանգակը զարնուեցաւ . . . վար իշիր նայի՞նք , փոքրիկ Դուանօնս . . . և խելօք կեցի՞ր , կը հասկնաս թէ ի՞նչ ըսել կ'ուզեմ . . . :

— Հանգա դո՞ւն , Մելանի հօրեղբայր . . . չպիտի՞ ի՞նես . . . :

— Ես անօթի չեմ . . . զնա՞ . . . ճաշէն վերջը նորէն կուգաս . . . :

Տիկին աը Լուպուր սեղան նստեր էր . և փոքրի-

կին ուղղեց խօսքը որ առանց բառ մը ըսելու կը
նստէր :

— Ի՞նձի ըսիր թէ սրահը մէկը կը սպասէր . . . :

— Այո՛, հօ՛րաքոյր :

— Մարդ չկա՛ր . . .

— Բաեւ է որ սխալած ըլլալու եմ . . . հաւանաւ-
կանարար . . . :

— Տարօրինա՛կ բան է . . .

• • • • •

— Հօրեղբայրդ ո՞ւր է . . .

— Ճաշի չպիտի իջնէ . . .

— Ի՞նչո՞ւ . . .

— Որովհեաեւ հիւանդ է . . .

— Հիւա՞նդ . . . իրա՞ւ . . .

Անդուանէթ գլուխը կը ծռէր, ուշի ուշով պնա-
կին մէջ նայելով. ա՛լ մարքիզուհին նայելու չէր
համարձակեր : Կը փափաքէր ջուրով լցուն ծանր
սրուտիլ առնել, որ իր մօտը, ձեռքին տակն էր
գրեթէ, և հօրաքրոջը քիմին քիրնին նետել. այդ
վայկեանին կ'ուզէր զայն սպաննել :

Ճաշէն վերջը, գրասունը վազեց, տիկին որ Լօ-
պուր հանելն զնաց :

Առաջունէ աւելի ամգոյն, հետզհետէ աւելի
դժուռքույնամբ շնչելով, մարքիզը ուղեց ելել
գրասեղանէն ուր նստած կը գրէր, բայց թիկնաթո-
ռին վրայ ինկու կրկին :

— Փոքրի՛կ, —ըստ Անդուանէթին — Ժէրմէնը
կանչէ՛. կ'ուզեմ որ անմիջապէս սա նամակը և հե-
ռազիրը տանի . . .

— Ես տանիմ իրեն տամ, —առաջարկեց մար-
քիզուհին՝ գրասեղանին վրայ գրուած թուղթերը
յափշտակելով :

Անդուանէթ ալ խակոյն հօրաքրոջը հետ ցատկեց
առեղէն :

— Տուէքք . . . ես երթամ որ դուք չյոգնիք, . . .

— Վա՛ր ձգէ, —ըստ դառնսւթեամբ մարքի-
զուհին :

Տղան ետ քաշուեցաւ, բայց ուզածը տեսեր էր,
և երբ նշմարեց մարքիզին տաղնապալից ակնարկը՝
որով կը հետեւէր հեռագիրներուն, զորս իր կինը
կ'առնէր կը տանէր, թեւերովը հօրաքրոջը ամուս-
նին վիզը փաթթուեցաւ, և ականջն ի վար փրս-
փրսաց .

— Անհա՛գ եղիր, Մելանի հօրեղբայր . . . քու-
կամքդ պիտի կատարուի . . .

— Բա՛րեկամս, —ըստ ամիկին աը ԼՓալուր որ
ներս կը մանէր —աւելի աղէկ կ'ըլլայ որ սենեակդ
երթաս . . .

— Ո՞չ . . . շունչս կը կարի կոր, այս վիճակիս
մէջ չեմ կրնար պառկիւ . . . հոս աւելի հանգիստ
կ'ընեմ . . . այս դահլիճը շատ մեծ է, իմ սենեակէս
աւելի օգ կայ հոս . . .

— Բայց, խենթ բան է ասիկա . . . շատ աւելի
հանգիստ պիտի ըլլաս հոն :

Մարգիզը սղաղութեամբ յարեց .

— Կը նախընտրեմ հոս կենալ . . . աւելի հան-
գա՞րս պիտի ըլլամ . . .

Անդուանէթ հասկցաւ որ հօրաքրոջը ամուսինը
կ'ուզէր խոյս տալ այն կոփւներէն, զորս իր կնոջը
ներկայութիւնը պիտի յառաջ բերէր ապահովաբար,
որովհետեւ իրենց սենեակները կը հաղորդակցէին իւ-
րաբու հետ. բայց մարքիզուհին այդպէս չէր ուզեր
որ ըլլայ .

— Ուրեմն պիտի պարտաւորուիմ հոս, այս գը-

բարդարանը գալ, ձեր վրայ հսկելու համար . . .

— Շնորհա՛կալ եմ, բայց հսկողի պէտք չունիմ . . .

— Սակայն, այս գիշեր չնշառութիւննիդ քիչ մը նեղ է . . . :

— Քիչ մը, արդարե՛ւ . . . մրմրջեց հեգնութեամբ Պ., աը Լօպուր, որ կը խեղդուէր — բայց կ'ուզեմ առանձին մնալ . . . եկեղեցին երէցին կը սպասեմ որուն հետ խօսելիք ունիմ . . . առանց ուրիշն ներկայութեան . . . եթէ սակայն կարելի՞ է :

Մարգիղուհին պօռաց կանչեց :

— Երէցը . . . բայց քուկին խելքիդ եկեր է . . . կարծես թէ մեռնելու պատրաստութիւն կը տեսնես կոր . . . :

Պ. աը Լօպուր չպատասխանեց : Անդուանէթ բազմոցի մը անկիւնը կծկուած՝ լոիկ մնջիկ կ'արտասուէր :

— Արդէն — յարեց մարգիղուհին — Ա. Կոյսին ամսուն մէջ ենք, հիմա, երեցը զբաղած է, այս գիշեր չի կրնար գալ :

— Գրած նամակս կարդալուն ոկս կուզայ . . . և հիմա կ'ուզեմ քիչ մը հանգչիլ . . . :

— Գնա՛ տեղու պառկէ, Անդուանէթ — ըստ տիկին աը Լօպուր :

Փոքրիկը հօրաքրոջը ամսունին մօտեցաւ և ճաշկատը կարկառեց անոր : Մարգիղը զայն թեւերուն մէջ առաւ, համբաւըց երկարօրէն, գորտվանքով, ու կնոջը սւզդելով խօսքը .

— Կ'աղաջեմ, զուն ալ գնա՛ քովէս . . . :

Լամպարին մօտ նատելով և ձեռագործը բանելով, տիկին աը Լօպուր պատասխանեց .

— Եթէ իրազէս հիւանդ ես, իմ տեղս հո՛ս, քովդ է . . . :

Անդուանէթ իր սենեակը քաշուեցաւ, շուտ մը
նամակ մը գրեց և խոհանոց իջաւ :

Ծառաները կ'ընթրէին . յարգանքով ոտքի ելան :

— Ժէրմէն, — հարցուց — զիս կը սիրես, այն-
պէս չէ . . .

— Ա՛ն, արդէն զիտէք ատիկա, օրիորդ Ան-
դուանէթ . . . և մինակ ես չէ՝ հոս ամէն մարդ կը
սիրէ ձեղ . . .

Ու ակռաներուն մէջէն յարեց .

— Ասանկ կտրիճ փոքրիկ խլեզ մը . . . :

— Բաէ՛ նայիմ . . . տիկին մարդիկունին քեզի
կամ միւսներուն նամակ մը տուա՞ւ, մայր-եկեղեց-
ւոյ երէցին տանելու համար, ու հեռագիր մըն ալ
տը Լոպուր զօրապետին ուղղուած . . . :

— Ասանկ բան չտեսա՞նք, օրիո՞րդ, ոչ մէկեր-
նիս . . .

— Ապահով էի . . . մտիկ ըրէ՛, ժէ՛րմէն, հօրեղ-
բայրս շատ հիւանդ է . . . շատ հիւանդ, կը հասկը-
նա՞ս ըսածս . . .

— Արդէն բաւական ատենէ ի վեր պարոն մար-
դիզը աղէկ չէ, օրիո՞րդ . . .

— Իր եղբայրը տեսնել կ'ուզէ կոր . . . կարդացի
իր հեռագիրը որով զայն կը կանչէր . . . ժամը իննի
կառախումբը կր նստիս . . . կէս զիշերին Սոմիւր կը
հասնիս . . . միջոց մը կը գտնես զօրապետին քով
երթալու, այս նամակը իրեն կը յանձնես, և մինչեւ
զինքը հետդ չառնես՝ ետ չես դառնար . . . հիմա,
զնա՛ շուտով կառք մը բե՛ր ինձի . . . մինակ պիտի
երթամ երէցին . . . եթէ հօրաքոյրս նշմարէ որ իր
ծառաներէն երկուքը զուրս ելած են, կը . . .

Սեղանայարդարը բողոքեց .

— Ի՞նչպէս, իր ծառաները . . . բայց մենք ա-

մէնքս ալ օրիորդին կը պատկանինք . . . ինչպէս
ձիերը , ապարանքն ալ , ու ամէն բան . . . հոս ի՞նչ
որ կայ օրիորդինն է , և եթէ . . .

Յանկարծ իր խօսքը ընդմիջեց . ծառաներուն
սանսկուխին գլուխէն , մարգիղուհին կը հարցնէր .

— Օրիորդը պատկեցաւ . . .

— Այս ըսէք . . . — մրմնջեց Անդուանէթ , ան-
կիւն մը կծկաելով :

Հինգ վայրկեան վերջը , մինչեւ հիմա մէկ քանի
դաւառներու մէջ տեսնուած , կոնտովի ձեւով այն
ծիծաղաշարժ , խլալած կառքերէն մէկուն մէջ ցըն-
ցուելով , Անդուանէթ դէպի մայր եկեղեցին կ'եր-
թար : Երբ հասաւ , ժամերգութիւնը դեռ նոր ա-
ւարաեր էր : Վաղելով անցաւ գնաց եկեղեցւոյն
դռնէն մինչեւ դասր , ու աւանդատան մէջ գտա-
երէցը՝ որ չապիկը կը հանէր :

Մայր եկեղեցւոյն երէցը մկրտած էր Անդուա-
նէթը , ու առաջին հաղորդութիւնն ալ ինք տուեր
էր անոր : Յաճախ փոքրիկ աղջկան անկախ բնա-
ւորութիւնը , վարուելու կերպերը և նոյն իսկ հա-
ւատքի մասին իր վերաբերումը մտահոգութիւն
սպատճառած էին իրեն , սակայն անոր չառ վառ-
վուուն երեւակայութեան խոսորումներէն վախնա-
լով հանգերծ , գուշակած ու հասկցած էր այդ փոք-
րիկ պարկեշտ ու տաք սրտին զմայլելի փափկու-
թիւնը :

— Պարո՞ն երէց , — ըսաւ Անդուանէթ — հիմա
ինձի հետ գալու էք , շուտ , շուտ . . .

Վերջին ծայր զարմացած՝ փոքրիկ աղջկը միտ
մինակ տեսնելով . երէցը հարցուց .

— Տիկին հորաքոյրնիդ միասին չէ . . .

— Մւֆ , հօրաքոյրս բան չունի . . .

— Եյ, գոհ եմ . . . — ըստու պատուական մարդը ,
իր շապիկը կախելով — վախցայ որ բան մը պատա-
հած ըլլայ իրեն . . . :

— Երանի՛ թէ ատանկ բան մը ըլլար — մտածեց
Անդուանէթ :

Ու համբերութիւնը հատնելով , յարեց .

— Ո՛չ . . . հօրաքրոջս ամուսինն է հիւանդը ,
շատ հիւա՞նդ է . . . և ձեզ կ'ուզէ . . . Անմիջապէս
կ'ուզէ ձեզ , պարո՞ն երէց . . . :

Նայուածքովը դոնապանն ու դալիքները ցու-
ցընելով , որոնք աւանդատան մէջ ասդին անդին
կ'երթային կուգային , յարեց .

— Կ'ուզէի ձեզի հետ մինակ խօսիլ , պարո՞ն
երէց . . .

Երէցը զլխարկը առաւ , և փոքրիկ դուռ մը բա-
նալով , երիցատան պարտէզը մտցուց տղեկը .

— Պա՛րոն երէց , — ըստու դոզդզալով — հօրեղ-
բայրս պիտի մեռնի . . . :

Ու որովհետեւ երէցը կ'ուզէր հերքել . . . :

— Հա՛ . . . պիտի մեռնի , ապահով եմ . . . կը
զգամ կոր . . . այս իրիկուն ձեզի դրեց . . . :

— Բայց չստացայ . . . :

— Այո՛ , զիտեմ . . . հօրաքրոյրս նսմակը պա-
հաց . . . անիկա չուզեր որ դո՛ւքք գա՛ք . . . անոր հա-
մար հոս եկայ . . . :

— Կը վաղեմ . . . կը . . .

— Տօքթէօր Շարտէնն ալ միատեղ տանինք . . .
այս ժամուս ակումբը կրնանք գտնել զինքը . . . եթէ
ես մինակ երթամ , բանի տեղ չի դներ . . . շատ բա-
րեհամբոյր չէ տօքթէօրը . . . բայդ ձեր խօսքը
մտիկ կ'ընէ , պա՛րոն երէց . . . :

Երբ տօքթէօրը ակումբին փոքր սրահը իջաւ ,

ուր Անդուանէթ և երէցը կը սպասէին անձկալից, իր առաջին շարժումը, ինչպէս միշտ, անախորժ ու վէս եղաւ, բայց փոքրիկին սոսկալի կերպով աւրուած դէմքը տեսնելով, իր գէշ տրամադրութիւնը անհետացաւ :

— Վայ . . . վայ . . . արդեօք, իրա՞ւ լուրջ բան մր կայ . . . այս ստահակ Դուաննօնը ոչինչ բանի համար իրար չանցնիր . . . շատ խելքը գլուխն է, և շիտակը կը սկսիմ կոր անհանգիստ րլալ . . . :

Ու գաւազանը մոռնալով (ինչ որ երբե՞ք պատահած չէր) տօքթէօր Շարտէն ընդուստ կառքին մէջ նետուեցաւ :

Հո՞ն, Անդուանէթ յուսահատութեամբ բոլոր գիտցածը պատմեց, անդադրում կոխւները ու այն վէճը որ այս վերջին տագնապը առաջ բերեր էր, նամակին ու հեռագրին պահուիլը :

— Պէտք է զօրապետին իմաց տալ — ըստ տօքթէօր :

Եւ որովհետեւ փոքրիկը կը բացատրէր անոր թէ այդ գործն ալ կատարեր էր, գորովանքով անոր նայեցաւ ու ըստաւ .

— Իրաւունք չունէի՞ երբ կ'րսէի թէ խելքը գլուխն է, սա փոքրիկ շունին . . . էյ, ատանկ լալ-կանութիւն չուզեր . . . : Հօրեղբայրդ պիտի աղէկցնենք . . . հոգ մի՛ ըներ, ձեռքէս եկածը պիտի ընեմ . . . ես ալ կը սիրե՞մ զինքը, վաղեմի բարեկամն է իմին . . . և պիտի ազատեմ զայն . . . անձնասիրութեան համար, անոր պէս պատուական բարեկամ մը չկորանցնելո՞ւ համար . . . :

Անդուանէթ գլուխը ցնցեց :

— Կ'աղաչեմ, — ըստ պաղատագին — մայրապետ մը բերէք որ նայի զինքը . . . պէտք չէ որ

Նոյնիսկ վայրկեան մը հօրաքրոջս հետ առանձին մնայ . . . կը պոռայ, կը կանչէ . . . կը չարչարէ զայն . . . — ո՞հ, ան ի՞նչ չար կնիկէ . . . որքա՞ն կ'ատեմ զինքը . . . նայեցէք, պա՛րոն երէց, եթէ բարին Աստուած ուղէր իմ անոր մաղթած չարիքներուս միայն քառորդը գործադրելկը բա՛ւէր իրեն . . . և անկէ վերջը ա՛լ բան մը չպիտի խնդրէի բարի Աստուծմէն . . . ա՛լ հանդարտ պիտի ձգէի զինքը . . . իրա՛ւ որ . . . :

— Ատ ի՞նչ է . . . ատանկ բաներ կ'ըսուի՞ն . . . մրմիջնեց խեղճ քահանան, սարսափած :

Շամրէօի ապարանքը համնելէ քիչ մը առաջ, Անդուանէթ կառքը կեցուց :

— Պարտէզին բանալին քովս է, — ըստւ — կամացուկ մը ներս մանենք, և զրաւ կը դնեմ թէ հօրաքրոջս պուշտուքը պիտի լսէք, որովհետեւ խելքէն մտքէն չանցնիր . . .

Փոքրիկը չէր սխալեր : Մարքիզսհիին սուր ձայնը, գրադահլիճին դռնէն անցնելով, մինչև իրենց հաստւ .

— Երէցը անշուշտ չպիտի գայ, այս իրիկուն . . . բայց տօքմէօր Շարտէնը կանչել տամ, նայինք ի՞նչ ունիք . . .

Անդուանէթ կամացուկ մը դուռը կէս մը բացաւ :

— Զգէ՛ խեղճ Շարտէնը որ հանդարտ իր ուխար խաղայ, — կը պատասխանէր Պ. տը Լապուր, տկարացած ու չնչասպաս ձայնով մը — պէտք չունիմ զայն անհանգիստ ընելու ինչ ունենալս գիտնալու համար . . . ո՛չ . . . երէցը կ'ուղէի տեսնել . . . բայց, իրաւունք ունիք, այս իրիկուն չպիտի գայ . . .

Անդուանէթ դուռը կոնակի վրայ բացաւ :

— Ահ, վերջապէս . . . — պոռաց ուրախութեամբ մարգիզը :

Երէցին ու բժշկին ներս մանելը տեսնելով, մարգիզուհին ապչած, ոտքի ելեր էր, բայց նշմարելով Անդուանէթը որ մէկ կողմ քաշուած, կը ջանար պահուրտի, ամէն բան հասկցաւ :

— Ուրի՞մն . . . ինձի ըսելիքդ ա՞յս է միայն . . . ըստ բժշկը, որ կը ջանար հիւանդին փոփոխութենէն կրած յուզումը յայսնի չընել — իրաւ որ շատ ազնիւ ես . . . տեսմենք, ըսել է աղէկ վիճակի մէջ չես, խեղճ բարեկամն . . . :

— Ո՞վ ըստ քեզի թէ «աղէկ չէի» — հարցուց մարգիզը :

Բժիշկը Անդուանէթին ականջէն բոնելով .

— Ահա՛, սա սպազմի կը . . . համբուրէ զինքը . . . Շատ անգամ անտանելի բաներ կ'ընէ սա տղան, բայց բարի փոքրիկ աղջիկ մըն է . . . որ իրապէս կը սիրէ քեզ . . . ես կ'երաշխաւորեմ . . .

Պ. աը Լօպուր դէպի իրեն քաշեց տղեկը :

— Ես ալ կը սիրեմ քեզ, Դուանօնս . . . երբ քու ծերուկ հօրեղօրդ վրայ մտածես, միտքդ քեզ իր միակ ուրախութիւնը, միակ երջանկութիւնը, ու միակ փոքրիկ կապուտիկը եղար դուն . . .

Բժիշկը ընդմիջեց.

— Կրո՞ղ, սա ժամանակ յուզումներու տեղի չիկայ . . . այս դէշ թիկնաթուին վրայ չես կընար կենալ, աղէկ մը սա բազմոցին վրայ տեղաւորենք քեզ, բարձերով . . . և յետոյ պարոն երէցին հետ կը խօսիս . . . քանի որ անպատճառ կ'ուզես կոր . . .

Երբ բժիշկն ու մարգիզուհին սրահը անցան, հիւանդն ու քահանան առանձին ձգելով, աիկին աը Լօպուր հարցուց .

— Եյ, ի՞նչ կ'ըսէք, առքթէ՛օր :

— Տիկին, լմնցած է . . . քանի մը ժամ՝ սոսկալիր
տառապանքներ պիտի քաշէ . . . :

Մարզիկուհին սկսաւ լալ :

— Բայց չէի գիտեր . . . չէի կրնար հաւատալ . . . :

— Սակայն, երկու տարի կայ որ ըսա՞ծ էր
ձեզի . . . երբ Լոպուր Շուէտէն վերադարձաւ, հի-
ւանդ էր արդէն . . . այն ատեն ըսի ձեզի թէ պէտք
էր ամէն յոգնութիւն, յուղում ու նոյնիակ սրանե-
զութիւն խնայել ձեր ամուսնին . . . :

Ու չոր շեշտով մը, բժիշկը յարեց .

— Պատուէրներուս հետեւեցա՞ք :

Երէցը սրահէն կ'անցնէր :

— Պիտի գամ նորէն հազորդութիւն տալու հա-
մար, ու մայրապետ մը պիտի լերեմ, — ըսաւ ցած
ձայնով :

Տիկին ար Լոպուր միշտ կ'արտասուէր . հարցուց .

— Զինքը սփոփելու համար բան մը կրնա՞նք
ընել . . . :

— Դուք ասիկա հոգ մի՛ ընէք, տիկին, ըսաւ
Անդուանէթ, ես քովը պիտի կենամ մինչեւ որ երէ-
ցին բերելիք մայրապետը գայ . . . կ'ուղեմ որ իր
վերջին վայրկեանները հանդարա անցրնէ . . . :

Մարզիկուհին հարուածը զգաց, ատելութեամբ
լի նայուածք մը ուղղեց Անդուանէթին :

Առտուան ժամը հինգին, ար Լոպուր զօրապետը
հասաւ ճիշտ ժամանակին՝ հոգեվարք եղբայրը համ-
բուրելու համար :

Երբ ամէն բան լմնցաւ, Անդուանէթին ձեռքէն
բռնեց, որ գոյնը նետած, աչքերը չոր, կը նայէր
առանց տեսնելու թէ իր շուրջը ի՞նչ կ'անցնէր :

— Սիրե՛լի փոքրիկս, — ըսաւ խորապէս յուղ-

ուած, ու երախտագէտ շեշտով մը — ձեզի կը պարախմ եղբայրս վերջին անգամ աեմնելու երջանկութիւնը . . . :

Մարգիղուհին իր եղբօր աղջիկը կանչեց :

— Գնա՛ տեղդ պառկէ, Անդուա՛նէթ, հանգչելու պէտք ունիս . . . :

Բայց տղեկը վարանեցաւ.

— Կ'ուզեմ հօրեղբօրս քով կենալ . . . :

Ու բազմոցին մօտեցաւ, խանդաղատանքով դիւնելով մեռելին անդորրած, գեղեցիկ դէմքը, և անուշ ու միանգամայն ծիծաղաշարժ յուզումով մը :

— Խեղճ Մելանի հօրեղբայր . . . սակայն, առաջին անգամ է որ հանգիստ կ'ընէ . . . :

Ու ասիկա այնքան վշտակիր ու խեղկատակ ձեւով մը ըսաւ որ, տօքթէօր Շարտէն չկրցաւ խնդուքը բռնել: Կատղած, մարգիղուհին ինքվինքէն ելաւ, Անդուանէթին թեւէն բանեց ու կոպտութեամբ սեղմելով զայն, ըսաւ.—քու տեղդ հո՛ս չէ . . . :

Ցնցումով մը, փոքրիկը ինքվինքը աղատեց. սեղանայարդարին առջի իրիկուան ըսածը միտքը ինկաւ, ու պատասխանեց .

— Սակայն այս տունը իմս է, և անոր մէջ, աւմէն տեղ իմս է . . . :

Եւ որովհետեւ հօրաքոյրը վերջին ծայր բարկացած, վրան կը քալէր ձեռքը վերցուցած, ետ ետ զնաց ըսելով .

— Ո՞հ, հո՛ս մի ընէք, նայիմ . . . ո՛չ, հո՛ս մի ընէք — մինչեւ որ դուռը բացաւ:

Տիկին աը կօպուր, կաս կարմիր, մաղերը ցցուած, մինչեւ սանդուխին գլուխը ետեւէն գնաց, բարկութենէն թօթովելով .

— Սենեակդ գնա՛ . . . գնա՛ : Կը հրամայեմ որ

երթաս . . . եթէ անմիջապէս չհնաղանողիս . . . սանւ-
դուխէն վար կը նետե՛մ քեզ . . . :

Անդուանէթ արհամարհանքով ուսերը վեր վեր-
ցուց .

— Վայ — ըսաւ — չընե՞ս նայիմ, ըրէ՛ որ տես-
նեմ . . . :

Եւ որովհետեւ հօրաքոյրը վրան կը նետուէր,
ձեփ ճերմակ կտրեցաւ, փոքրիկ բուռները սեղմեց
ու սպասեց :

Ծերուկ ժէրմէնը վրայ հասաւ .

— Տիկին մարգիզուհի, ձեռք մի՛ դպցնէք . . .
որովհետեւ օրիորդ Անդուանէթ մէկ երկուք չը-
ներ . . . տիկին մարգիզուհի, ձեզ փոքրիկ տղու մը
պէս բազրիքին վրայէն վար կրնայ նետել, օրիորդ
Անդուանէթը ոյժի մասին Շամբրէօներուն կը նմա-
նի . . . արդէն բնութեա՛մը ալ . . . կարծես իր իսեղճ
հայրն է . . . :

Տը Լոպտու զօրապետը իր հարսին թեւէն բռնեց
ներս տարաւ :

Անդուանէթ գէպի բժիշկը դարձաւ .

— Ա՛լ հոս չե՛մ կրնար կենալ ես . . . ի՞նչ պիտի
ընէք զիս . . . :

— Բայց, խե՛զ աղջիկս, հօրաքոյրդ քեզի խը-
նամակալ պիտի ըլլայ . . . դո՞նէ հիմակուհիմա . . .

— Անկարե՛լի է . . . անոր հետ չեմ կրնար կե-
նուլ . . . կը վախնամ . . . Ո՞հ . . . չէք զիտե՛ր ո՛քափ
կը վախնամ . . . :

Աչքերը տարօրինակ կերպով կը բացուէին :
Բժիշկը ուզեց զայն հանդարտեցնել :

— Վայ իւ . . . բայց, Անդուանէթ, ա՛լ քեզ չեմ
ճանչնար կոր . . . Շամբրէօ մը վախնայ . . . չտես-
նուա՛ծ բան . . . :

— Շամբրէօներն ալ չեն կրնար դիմանալ, իրաւ կ'ըսեմ ձեզի, կը վախնա՞մ կոր... զիս առանձին մի՛ ձգէք, տօքթէօ՛ր... կը պաղատիմ, մի՛ մեկնի՛ք... կամ զիս ալ տարէք...

— Բայց անպատճառ պէտք է որ երթամ հիւանդներս տեսնեմ... յեսոյ, նորէն պիտի գամ... կը խոստանամ... հիմա, գնա՛ հօրեղբօրդ քով աղօթէ՛, գնա՛, փոքրի՛կո...

Երբ Անդուանէթ գրադահլիճը մտաւ, մայրապետը որ սենեակը կը շակէր, ըստ իրեն.

— Կրնա՞ք վայրկեան մը հոս կենալ, օրիո՛րդ, երթամ ծառաներէն պէտք եղած բաները ուզեմ:

— Գայէք, քո՛յրս... ևս կը կենամ...

Բազմոցին մօտեցաւ, ու երկարօրէն դիտեց իր հօրաքրոջը ամուսնին դէմքը: Կարծես կը յուսար որ աչքերը պիտի բանար, պիտի ժապէր իրեն, պիտի խօսէր... կը լիշէր անոր քով անցուցած աղուոր ժամերը այս բնդարձակ գրադահլիճին մէջ, ուր գիրքերուն ու աշխատութեանցը հետ կ'ապրէք: Գրասեղանին վրայ նշմարեց, ԺԹ.րդ դարուն Եւրոպայի դիւանագիտական յարաբերութիւններուն կիսատ մնացած թերթերը: Այս գեղեցիկ, երկար և ուղիղ զիրերը տեսնելով՝ նորէն սկսաւ լալ: Խեզ զն Մելանի հօրեղբայր... քանի՛ քանի՛ անդամներ ինք ծաղրած էր այդ գրուածքը զոր «մեծ երկասիրութիւն մը» կը կոչէր... Քանի՛ քանի՛ անդամներ, տեսնելով անոր սրդողիլը, ծունկերուն վրայ ցատկած էր, երգում ընելով այլ ևս «չչարչարելու» ԺԹ.րդ դարու Եւրոպայի դիւանագիտական յարաբերութիւնները. և քովէն չէր բաժնուեր մինչեւ որ չմնդար ու չներէր իրեն... Եւ նոյն խակ, մտքէն չէր անցուցած թէ հիւանդ էր... ան զիտէր թէ պիտի մեռնէր ու

բան մը չեր ըսած պինքը չտիրեցնելու համար . . . եթէ, երէկ, հօրաքրոջը պոռալը լսելով չկենար, բան մըն ալ չալխափի գիտնար, ու առանց քահանայի, առանց բժիշկի, տուանց եղբայրը տեսնելու պիտի մեռնէր . . . մինչեւ յետին շունչը չարչըկուած պիտի մեռնէր . . . : Եւ մարգիղուհին համար զգացած ատելութիւնը, վայրկեան մը մոռցուած, յանկարծ պոռթկաց . . . պղափկ աղջիկը ծունկի եկաւ, ուժգնութեամբ Աստուած իրեն օդնութեան կանչելով, բարկութենէն դողդզացող ձայնով մը .

— Աստուած իմ . . . Աստուած իմ . . . բայց սպաննէ՛ զայն նայիմ . . . :

Իր խելայել մտածումներուն մէջ, հօրաքոյրը ճիւազ մը կը թուէր իրեն: Այդ այլամողակ կնոջ կոիւները, պոռչառւքները, գոհինիկ ձեւերն ու ստորնութիւնները ցնորական համեմատութիւններ կ'առնէն իր աչքին առջեւ:

Այն ամէն չարիքները զորս մարգիղուհին իր անտանելի բնաւորութեանը հետեւանքով միայն ըրած էր, կամաւոր ու հաշուուած կ'երեւային իրեն. միւնչոյն ատեն ալ անոր համար մնուցած ատելութիւնը և սոսկումը կը մեծնար. և դողդզալով այն մտածումէն, թէ պիտի պարտաւորուէր այդ կնոջ քով ապրիլ, մտածելով թէ թերեւս քիչ մը վերջը հոն պիտի գար ան . . . փախչիլը ամէնէն սպահով ճամբան համարեց: Մեկնելու պահուն, կեցաւ, խղճահարութիւն մը ունենալով:— Կրնա՞ր միթէ այսպէս միս մինակ ձգել Մելանի հօրեղբայրը . . . բայց ա'յո . . . այլեւս ո'չ մէկ բանի, ո'չ մէկուն պէտք ունէր ան . . . այլեւս տառապանքը գոյութիւն չունէր անոր համար . . . :

Անձայն ետ գառնալով, մարգիղը համբուրեց, մըմնջելով .

— Խնչ բախտ ունիս եղեր որ մեռեր ես, Մելանի հօրեղբայր . . . :

Յետոյ, զրադահլիճէն դուքս սպրդեցաւ, վաղելով սամոդուխէն վար իջաւ, պարտէզէն անցաւ, չտեսնուելու համար թաւուաներուն մէջէն սողոսկելով, ու փողոց ինկաւ:

Կէսօր էր: Անդուանէթ շատ քիչ մարդու հանգիպեցաւ, ու արուարձանները հասաւ, առանց մէկէ մը նշմարուելու: Հո՛ն, առանց կենալու, Սօմիւրի ճամբան բոհեց: Ո՞ւր կ'երթար . . . ի՞նքն ալ չէր գիտեր . . . կ'երթար սակայն, անողիմադրելի վախէ մը հաղածուած, առանց նոյնիսկ հարցնելու ի՞նքնիւրեն թէ այս անմիտ վազքին վերջը ի՞նչ պիտի ըլլար:

Կ'անձրեւէր. թրջուած, սրափալով, վայրկեան մը մտածեց երթալ տօքթէօր Շարտէնէն խողրել որ քովը պահէ զինքը. բարի էր ան, հակառակ իր կոշտութիւններուն, և իր հօրը բարեկամը եղած էր: Բայց չէ. կարելի է արդէն կը վնասոէին զինքը . . . եթէ քաղաք վերադառնար, պիտի ճանչցուէր, ու Շամբրէօի ապարանքը պիտի տարուէր . . . ամէն բա՞նի յանձնառու էր, բացի աշտկէ . . . այն տաեն, Սէնդ-Ինեասը մտքէն անցաւ . . . իր խնամակալը զինք կրօնաւորուհիներուն յանձներ էր, կրօնաւորուհիները պարտական էին զինքը պաշտպանել: Դաշտէն անյնելով, հազիւ երկու ժամ պէտք էր իրեն մենաստանը հասնելու համար: Նորէն ճամբայ ինկաւ, դաշտերուն, մարդագետիններուն և արտերու մէջէն անցնելով, ա՛լ չէր վազեր, սրունգները կը կթոտէին ու զլուխը պարապ կը զզար: Ճամբան անվերջանալի թուեցաւ իրեն, և երբ վերջապէս Սէնդ-Ինեասի վանդակորմը հասաւ, յանկարծ

իր հօրաքրոջը քով տարուելու վախր նորէն պաշարեց զինքը, ու չհամարձակեցաւ դուռը զարնել։ Մոթը կը կոխէր սակայն, մտածեց թէ ճամբուն վրայ չէր կրնար պառկիլ, ու պարտէզը մանելու միջոց մը փնտոելով, կալուածը շրջապատող ստուար պատերուն երկայնքը սկսաւ քալել. անոր ծայրը, ագարակը տանող փոքրիկ դրանը մօտ համնելով, զարմանքով ու գրեթէ ուրախութեամբ կեցաւ, զուռը կիսաբաց էր . . . սօսիներու մեծ ծառուղիէն յառաջացաւ։

Անձրեւը՝ միշտ կը տեղար սեղմ և ցուրտ։ Անդուանէթ փատցած, իր փոքր շրջապատը ծունկերուն փակած, զժուարութեամբ կը յառաջանար։ Գլխու սոսկալի ցաւեր կը միանալին իր յոդնութեան. իրեն կը թուէր թէ կացինի հարուածներով ծոծրակը կը ճեղքէին։ Սօսիի մը կրթնելով նստաւ և վեր վերցուց թրջուած մազերը, որոնք աչքերուն կը փակչէին։ Աչքերը կը մթապնէին և կը կարծէր թէ բոլոր խոշոր ծառերը գէպի իրեն կը ծոէին . . . ուժապատ մնաց բոլորովին։

Երբե՛ք հիւանդ եղած չըլլալով, այս ցաւը սարսափեցուց զինքը. գեախնը պառկեցաւ, ինքնիրեն հարցնելով թէ արդեօք ասա՞նկ կը մեռնի մարդ, և թէ հո՞ն անմիջապէս պիտի մեռնէ՞ր արդեօք։

Յեսոյ, տեսնելով որ կօշիկները պատուեր, շրջապատը բզիկ բզիկ եղեր էր, ու ի՞նք ալ ծառուղիին ջրալից ցեխին մէջ պառկեր էր, վերջին անգամ մըն ալ իր ծաղրող բնաւորութիւնը յաղթանակեց ու հեգնութեամբ մրմնջեց,

— Հօրաքոյրս ի՞նչպէս քիթը բերանը պիտի ծըռէր, եթէ Շամբրէօներուն վերջին զաւակը սյս աղւո՞ր դիրքին մէջ տեսնէր . . . :

Հետզհետէ կը տկարանար , ա՛լ զինքը շրջապատող իրերը որոշապէս չէր տեսներ , բայց իր խեղճ , փոքրիկ , տառապած գլխուն մէջ յիշատակներ կը կուտակուէին , մանրամանութեանց անհաւատալի ճշտութեամբ մը ցուանալով : Իր աչքին առջեւ կուգար Մելանի հօրեղբայրը , երբ՝ Սէսոդ-Ինեաս եկած օրը , զինքը խօսարան առաջնորդած էր . . . ու Լուիզ որ Մօնվէլի հետ կոխւը . . . ու հանրակառքին մէջ տեղի ունեցած կոխւները . . . Կը միշէր նաև տիկին Լազարէսի զինքը կրկին դպրոց տանիլը , երբ , այս միեւնոյն ծառուղիին մէջէն խոյս կուտար . . . այսօրուան պէս , այն ատեն ալ կ'անձրեւէր . . . և խոշոր մուճակներ ու կարմիր հովանոց ունէր , արկին Լազարէսը . . .

Յանկարծ , Անդուանէթ իր գլխուն վերեւը , կարմիր հովանոցին շարժիլը տեսաւ , և ընդհանուր կառուալքչուհիին խորչումած , երկար ու անկիւնաւոր դէմքը դէպի իրեն ծռեցաւ , ինչպէս առաջին հանդիպած օրը , ու հարցուց իրեն .

— Անդուանէթ . . . փոքրիկ Անդուանէթ . . . բայց հոտ Բնչ կ'ընես կոր . . . :

Այդ բարեկամ դէմքին տեսքը քիչ մը քաջութիւն տուաւ փոքրիկին . ուզեց ոտք ելել , պատասխան տալ , բայց վերստին ինկաւ , մըմնջելով , խեղդուկ ձայնով մը և աչքերը շմորած .

— Կը պահուրախմ կոր . . . հօրաքոյրու . . . դիս կը վնստէ . . . :

Տիկին Լազարէս ոտքի ելեր էր ու օգնութիւն կը կանչէր : Անդուանէթ պարտիզպանը տեսաւ որ կը վազէր կուգար զգաց որ զինքը գետնէն վեր կը վերցնէին , ու կը տանէին , և հիմա նուազ ցուրտ կը զգար բայց քալելէն յառաջ եկած ցնցումները .

զվատուն ցաւերը աւելի կը սաստկացնէին , հակառակ բարի մարդուկին ըրած զգուշութեանց , որ յուղուած կը կրկնէր .

— Սա խեղճ փոքրիկ 93ը . . . զվատուն ի՞նչ եւ կաւ արդեօք . . . :

Պարտիղպանը Անդուանէթին անունը չէր զիւեր , բայց անոր թիւր աղէկ զիսէր : Քանի քանի անդամ պարտիղպանը մէջ գտած էր անոր զիսարկը , զոգնոցը , ձեռնոցները կամ դիրքերը՝ զորս հոն մոռածած կ'ըլլար յաճախ :

Տղեկը , շարունակ մտացիր , իրեն պատկանած չէին իրերը կը ցանցնէր ամէն տեղ , և ամէն անդամ որ պարտիղպանը կորսուած առարկայ մը զըտնէր , կ'ըսէր ինքնիրեն .

— Գրաւ կը դնեմ որ նորէն փոքրիկ 93ինն է ասիկա . . . :

Շատ քիչ անդամ կը սխալէր , և յաջորդ զրօսանքին , Անդուանէթը կը նշմարէր , որ կարմրած ու մազերը խառնալինթոր , կը վազէր զինքը գըտնելու , ու մտատանջութեամբ կը հարցնէր .

— Ամպրուա՛զ , ըսէ՛ք , բան մը գտա՞ք :

— 93 թիւր կրող բա՞ն մը , օրիորդ . . . :

— Այո՛ , Ամպրուազ . . . այո՛ . . . չնորհակալ եմ . . . ամէն բան կը կորսնցնեմ . . . :

Եւ ինդալով կը վազէր կ'երթար :

Երբ պարտիղպանը , տիկին կաղարէսի առջեւէն , զրօսանքի սրահէն անցաւ , թեւերուն մէջ կրելով ջրաթաթաւ տղեկը , աշակերտուհիները սեղանատուն կ'երթային : Ընդհանուր կառավարչուհին անոնց ընկերացող կրօնաւորուհին քանի մը ևսաք ըսաւ , և Անդուանէթ որուն աչքերը գոց էին , ու ականջները կը բզզային , կարգերուն մէջ շուկ մը լսեց .

— Օհ, Աստուած իմ... Կապուտիկն է...:
— Գլխուն ի՞նչ եկեր է արդեօք...:
— Վայ, իրաւ, այսօր չտեսանք զինքը...:
— Լճակին մէջ ինկեր է...
— Բայց ո՛չ...:
— Բայց ինչպէ՞ս ոչ... վաղած ջուրը չե՞ս տես-
ներ կոր...:

— Կապուտիկը խեղղուեր է...:

Անդուանէթին լած վերջին բառը այս եղաւ,
քունքերը ա'լ աւելի ուժգին բարախեցին, կոկորդը
չորսաւ, ակռաները սեղմուեցան զլուխը՝ ա'լ աւելի
անզգայ, վար ինկաւ, ու մարեցաւ:

Երբ խելքը դլուխը եկաւ, շուրջը փափառւքներ
լսեց, որոնց մէջէն տօքթէօր Շարաէնին կոչտ ձայնը
ճանչցաւ որ կ'ըսէր.

— Զա՞ր սատանայ... ուղեղատապ մըն է...
Ժամը քանիի՞ն գտաք գետնէն :

— Երէկ իրիկուն, ժամը եօթին...— կը պա-
տասխանէր տիկին Լազարէս— ազարակէն կը վերա-
դառնայի, դրեթէ վրան կոխեցի... ծառուղիին վրայ
փռուեր պառկեր էր, աչքերը խոշոր խոշոր բա-
ցած... մէկը չէր կանչեր... ու ո՛չ ալ կը դան-
գատէր :

— Սա խեղճ Լուկուրին իրեն պատճառած յաւը,
անձրեւին տակ վաղելը... այս ամէնը ուղեղատապ
յառաջ բերեր են... եօթը ժամ քալած ըլլալու է...
կէսօրին աներեւոյթ եղեր է :

Պահ մը լոելէ վերջը, բժիշկը՝ զայրացած, յարեց.

— Օհ, իր ջղիկ հօրաքոյրը... եթէ ձեռքս
անցնէր...:

Ու կրօնաւորուհիներուն դառնալով.

— Ներում կը խնդրեմ, տիկին մեծաւորուհի...:

այնքան բարկացած եմ որ ինքզինքս կը կորանցնեմ
կոր . . . :

Անգուանէթ չէր երերար . իր անտանելի ցաւե-
րուն մէջ , շատ հանդիսատ կը զգար ինքզինքս . զի-
տէր թէ բարեկամներէ շրջապատուած էր , որմաք-
զինքս հօրաքրոջը չպիտի յանձնէին . . . պիտի կտ-
րենար հանդարտ մեռնիլ , առանց հօրաքրոջը ճրճ-
րակի ատելի ձայնը լսելու , առանց անոր երկար
վիզն ու մատնիներով ծանրաբեռնուած երկար ձեռ-
քերուն շարժտկիլը տեսնելու . . . ու առանց շար-
ժելու , հանդարտ ու վոտահ կը կենար :

— Խեղճ փոքրիկ . . . — շարունակեց բժիշկը , —
երբ կը մտածեմ թէ , երէկ առառու կը պաղատէր
ինձի որ չմեկնիմ , զինքը մինակ չձգե՞մ . . . ու ես
ականջ չկախեցի՞ . . . գետինն անցնիմ եթէ այս սպա-
տահարը միտքէս կ'անցնէր . . . :

Ու չուտ մը , իր վիշտը սքօղելու համար , յարեց .

— Բայց այս սաստանայ կնիկներէն ամէն բան
սպասելու է եղե՞ր . . . դեռ խէզ տարիքնուն մէջ
չար բան մը ընելու միջոցը կը գտնեն . . . :

— Միթէ կորսուած է , տօքթէօր — հարցուց
մտասանջ , մնձաւորուհին — միթէ չպի՞տի ուշա-
բերի . . . :

— Կարելի է . . . բայց ատկէ ի՞նչ կ'ելլէ . . . պա-
րոն երէց , լաւ կրլայ որ զայն օրհնել . . . :

Անգուանէթ միշտ մտիկ կ'ընէր : Վայրկեանէ մը
ի վեր շատ աւելի քիչ կը տառապէր : Սուր ցաւերը
դադրած էին , ա՛լ միայն տարտամ ծանրութիւն մը
կը զգար , որմէ հազիւ թէ կը նեղուէր . . . կը կարծեր
թէ զիսուն մէջ ջուր կը լեցուէր , ու ասիկա անոյշ
կուգար իրեն :

— Խեղճ Մելանի հօրեղբայր , կը խորհեր , ան-
ասկէ շատ աւելի տառապեցաւ . . .

Հօրեղբօրը կապարագոյն դէմքն ու հեքոս
շնջառութիւնը յիշելով,

Այդ վայրկեանին, տօքթէօր Շարտէնը անոր
ձեռքը բռնեց ու ըսաւ.

— Տաքութիւնը կ'երթայ կոր . . . մե՛զք . . . պող-
պատի պէս ամուր կազմուածք մը ունի այս տղան :

Այն ատեն, Անդուանէթ որոշեց աչքերը բանալ.
կ'ուզէր գիտնալ թէ ուր կը գտնուէր, ու իրեն հոգ
տանողներուն շնորհակալութիւն յայտնել :

Անմիջապէս, ընդհանուր ուսուցչուհին սենեակը
ճանչցաւ : Զուարթ, լուսաւէտ սենեակ մը, զոր նո-
րածագ արեւուն ճառագայթները կ'ողողէին :

Անկողնին բոլորտիքը, մեծաւորուհին, ափկին
Լազարէսը, բժիշկը ու երէցը ոտքի վրայ կը կե-
նային :

Ծնդհանուր գաստիարակուհին՝ տեսնելով որ փոք-
րիկը իրեն կը նայէր, ուրախացաւ, և հարցուց
դէպի անոր ծռելով .

— Նայինք ինչպէս ես . . . :

Բարի տիկին Լազարէսին՝ խաչը ուսին վրայ գտ-
ցեր էր, ու գտակն ալ ականջներուն, մինչդեռ սո-
վորաբար, անիկա ծայրայեղօրէն ուշադիր էր իր
վրայ դլսուն կարգուասարքին : Անդուանէթ զայն
զիտելով, սկսաւ ինպալ. յետոյ, իր գունատ փոք-
րիկ մատիկովը ցոյց տալով երկնքին ջինջ կապոյտր,
որ կարծես բաց պատուհանէն զինքը դիմաւորելու
կուգար, յոգնած, աչքերը փակելով, պատասխանեց .

— Ես ալ կապուատիկին կ'երթամ կոր, ե՞ս ալ . . . :



15844-15847

2013

